



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

9393

9394

9395

891.99  
L-83

1. Հօրսին, Բ՝ Պաշտպանութեան
2. Եղանգիսին՝ Ահանցավոյնի
3. Յալթին, ՕՌ՝ մարտ 24-ը ամ

891.99

344-96

# ՄԱՆՈՒՇԱԿՆԵՐ



ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ

ՊՈՂՈՍ ԵՈՒՍՈՒՔԵԱՆԻ



معارف نظارت جلیله سنك رخصتبه طبع او لنشدر

ՓՈՐԱԳՐԻՉ ՍԵՐՎԻԶԵՆ

ՎԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Կ. Պոլիս, Սուլբան-Համամ, Աղբիւրին հով

1892

100  
150

ԱՌԱՏԱԽՆԱՄ ՀՕՐԵՂԲՈՐՍ

Մ Ե Ծ Ա Պ Ա Տ Ի Ւ

ԵՌԻՍՈՒԻՖԵԱՆ ՑՈՎԱԵՓ ԱՐԱՅԻ

ՆՈՒԻՐԵՄ

Ա. Բարեկամս

**ՊԱՏՌՈՒՆԵՐ**

Ժըպտի՞ք ուրեմն ընդ այս աւանդ ծաղրական,  
Մանուշակաց փընչելին որ Զեղ կը յանձնեմ , —  
Որք և գուցէ գեռ ըլ ծընած խամբեցան , —  
Եթէ չուզէք ապահովել հողմոց գէմ՝  
Լեթեան (\* ) գետին նետեցէք շուտ ՚ի յալիս,  
Որ մուացնք ծածկեն յանդուգն եղկելիս :

Բայց նորա հետ թաղ ըլ կոտրեն Զեր մատունք  
Սըրտէս ըրդիսած գորովանացն այն ճիւղեր ,  
Որովք ՚ի Զեղ կազին հոգւսյս ըզգացմունք .  
Սա ըլ բաժնէ՝ թէ միացուց ըզմեղ սէր ,  
Թէ ախորժակք, աղապատանք և Աստուած  
Սըրտէրմութեամբ պլնդեց մեր սիրտն իրերա :

Օր մը գաշտէն բյոր մը եկաւ անուշիկ՝  
Երբ գեռ մանուկ, ցատկըտէի հոս և հոն .  
Վայր ծըռեցայ և խոտերուն ՚ի ծոցիկ  
Կը պահուրտէր մանուշակի մը կոկոն :  
Զ’այն փըրցնելու ձեռքըս յառաջ ըլ գընաց .  
Խոնարհութիւն՝ նորա պաշտպան էր կանգնած :

(\*) Անուն զիցարանական, Դժոխոց զետերէն մին՝ որ  
կը կոչուի նաեւ Գետ Մոռացուրեան . Ոզիները կը խը-  
մէին սորա չրէն՝ անցեալը բոլորովին մոռնալու համար .

# ՄԱՆՈՒՇԱԿՆԵՐ



## Ա. — ՀԱՆԴԻՇ ՄԵԾՈՒԹԵԱՆՆ ԱՍԾՈՒՇՈՅ

Tout m'annonce d'un Dieu l'éternelle existence;  
On ne peut le comprendre, on ne peut l'ignorer;  
La voix de l'univers annonce sa puissance,  
Et la voix de nos coeurs dit qu'il faut l'adorer.

VOLTAIRE

ՈՉԻՆՉ ԿԵ, ՏԷ՛Ր, անհունութեանդ առաջի .  
Ց'ըստեղծութեանցդ ովկիանոս անպայման՝  
Ինքնակորոյս մի պըղպըջակ 'ի ծածան ,  
Միակ շոնչովդ իմ էոթիւն կը ջընջի :

Բայց գերազոյն անիւթական մի կայ յ'իս ,  
Մի սուրբ աւանդ , տրկար մարմնոյս յանձնըւած ,  
Որ զ'այն քարշէ 'ի մէջ իւրոց խոներաց .  
Հզ'շունչոդ քո մատնել հըրոյն 'տի կամի՞ս :

Եմ կաւեղէն գիւրափշուր մի անօթ ,  
Ուր եռացուց գեւը կըրից հրամիըրփուր .  
Զեռքէդ ամբիծ ելածն աղէ' մի թողուր  
Որ դըժոխոց մէջ խորտակի պիղծ աղտոտ :

Մաքրէ զ'այն , ո՛հ , եւ նորա մէջ կաթեցուր  
Քո շնորհաց երկնացընցուղ կայլակներ .  
Նա լաւութեանց ձըրիւքն էր հարկ որ լեցուեր՝  
Առատաբաշի քո պարզեւաց 'ի արիտուր :

Բայց ապերախտ են մահացուք դու , ո'վ Տէր ,  
Դու՝ որ թրոիչ ժամանակին կացուցեալ՝  
Պիտի բաժնես , յ'ոտին կեցած դարս յ'անցեալ ,  
Զ'այն ոռոգող մարդածածան ալիքներ ,

Դու խընայէ՛ դատապարտել զ'իս ձախ դին ,  
Դու որ՝ ուստից րըլիսի եւ անդ ամփոփի  
Յաւէրժութիւն՝ որոյ մական երկաթի  
Զ'աստածընդդէմ 'տի ջաղխէ գլուխ գոռողին .

Մահկանացուն որ խընկէ կուռքն անձնական ,  
Եւ այդ ծուխով չը տեսներ քոյդ մեծութիւն ,  
Պիտի լըսէ գաւազանիդ խիստ կոփիւն  
Որ գըլորէ զ'ինքն ի խաւարն յաւիտեան :

Իսկ որք 'ի քեզ խարըսխեցին իւրեանց յոյս ,  
Որ կըռուեցան հըրապուրից հակառակ ,  
Որ սիրեցին ըզ'մարդկութիւն բովանդակ ,  
Պիտի վայլեն անեղականն երկնից Լոյս :

### Բ. — ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ

C'est le pauvre qui tend la main,  
c'est Dieu qui reçoit.

S. J. CHRISOSTOME.

Ողորմելոյն թէ ափին մէջ ցըրտահար  
Գըթածութեան սահին լումայք կենաստուք՝  
Գըրութին փարձքեր փոխարինացն 'ի Տաճար ,  
Զ'որ երկնաւոր Դըրախտ կոչեն մահացուք :

Հստուերին մէջ արկէք ոսկի շողշողուն՝  
Ժողովնելու համար 'ի լոյսն անալօտ .  
Լոյսդ է այնչափ բազմահատոյց ձեզ բեղուն՝  
Որչափ ձեր սիրտ նըրքիրեց զ'այն անձկարօտ :

Դուք զեղմութեան մոռացօնից մի՛ նայիք ,  
Ո'վ զ'որըս կեանք գոհացոնէ չափաւոր ,  
Ի՛ուստից ամեն սրփոին ափոփանք 'ի մարդիկ .  
Ճոխն է թաղուած յ'անըզգացման 'ի գուք խոր :

Թանձրամարմինն իւղապարան յըղփութիւն ,  
Մետաքսահիւս 'ի բազմոցի պորտն 'ի վեր ,  
Շըրջապարոյր 'ի ծուխն 'ի մուխ խունկերուն ,  
Եւ մեղմօրօր զ'այն մեղկութեան մատուցներ ,

Ի՞նչպէս գըթալ պիտ' երազէ աղքատին ,  
Զ'որ մերկութիւն խոթէ 'ի խորշ մըգլուսած ,  
Ցըրտասարսուռ , սովալըլուկ , ցաւագին  
Խոցեր բացող պընդութենէ իւր խըշտեաց :

Փայլակնընթաց Ե՞րբ կեցաւ կառքն իւր փայլուն  
Օրապահիկն 'ի գոգ նետել սովածին .  
Բարեկեցից գէթ չը դրնէ ձեռքերուն  
Կլծծանքն իւր կապ զըժոխածոյլ դիւածին :

Ընչից աղքիւր՝ գըթածութեանն է նըւէր .  
Թէ կարօտներ թեթեւցուցին իւր քըսակ՝  
Զ'այն երկինքէն լընուն գանձուց հոսանքներ .  
Սընանկութեան՝ ողորմութիւնն անտեղեակ :

«Ո՞հ թէ արծաթ ունենայի , » հառաչես ,  
«իւրեանց հացիկն ես մերժէի՞ աղքատաց : »  
Տո՛ւր մի գանկիկ . ասսից այլ գէթ զըրկեալ չ'ես .  
Տո՛ւր քիչ , բայց տուր . տո՛ւր որ ժըպտի քեզ Աստուած :

Սյդ սակաւիկն արգասիքներ բըղինէ շատ .  
Ոչինչ տալով գընես անդին գոհութիւն .  
Սյդ սակաւիկն է մանանխոյ աճուն հատ ,  
Որ հովանի պիտի սրփոէ քո հոգւոյն :

Տե՛ս , մուրացիկն ուրիշ իղձեր , ահ , չունի  
Բայց սովաման կորըստենէ ազատիլ .  
Տո՛ւր որ տենչիցդ հածին հրամանք տէրունի  
Սըրտանըւէր ողորմութեանդ ՚ի տեսիլ :

Տո՛ւր որ նորին կանգնի աղօթքն ամբարտակ  
Քեղ պատրաստեալ ապագային չարեաց դէմ .  
Տո՛ւր որ ըգ՝քեզ ազահութեան ՚ի վաճառակ  
Զը քաշկըստէ յուշ յուշ սատան սեւադէմ :

Տո՛ւր , տընեւոր , տուր որ պըսակ բոլորեն  
Քեղ սերնդոց գեղեցկայոյս ընձիւղներ .  
Տո՛ւր , պատանի՛ , որ քեղ Աստուած երկինքէն  
Ղըմէ հրեշտակ քաղցրացունել կեանքդ ՚ի սէր :

Տո՛ւր , օրի՛րդ . ի՞նչ փոյթ այդչափ զարդարուիլ  
Եթէ շընորհք նըկարեցին քո երես .  
Ողորմութիւն՝ ըսքանչելիդ քան տեսիլ .  
Պիտի լընու հառաչանքներդ հըրակէզ :

Տըւէք , մայրե՛ր , տըւէք որ ձեզ պարգեւին  
Դիւրին երկամբք սիրոյ գողարիկ պըսուղներ .  
Տըւէք որ միշտ գորովանացդ հեղինեղին  
Գըտուին ծաղկունք՝ որ ձեզ համար բուրեն սէր :

Տանք բոլորնիս ո՛րչափ տըւաւ մեզ Աստուած .  
Փոքրու պիտոյս զոհնենք այլոց փըրկութեան .  
Տանք վերջապէս որ աղքատին ջերմ հայցուած  
Մեզ հուր թեւօք բանայ պայծան Յաւիտեան :

### Գ . — ՀՈՎՈՒԱԿԱՆ

Ինչո՞ւ , երէ այսպէս յանկարծ պիտի լքա-  
նեիր զիս , ինչո՞ւ երեւցար ինձ եւ իմ հո-  
գիս բու ոժերուդ կապեցիր , ոնզուք աղջիկ :  
Արշակ ԶՊԱՆԵԱՆ

Ո՞վ այն պատանեակ որ ՚ի դալարւոյ  
Տարածէ հասակն իւր գեռաբողոքոյ .

Ե հովիւ հօտին ,  
Որ ՚ի մէջ գաշտին  
Ասա անդ ճարակին :

Տըխուր է , եւ աչքն յասի հօս եւ հոն .  
Բայց ահա մի փայլ ծագէ հորիզոն .

Իրմեւ եղջերու  
Թըռաւ նա հեռու  
Ըզնա գըրկելու :

### ՀՈՎ Ի Ի Ն

Ի՞նչ ունիս , իմ լոյս , իմ արեւ , իմ սէր .  
Որ ինձմէ ծածկես քո սիրուն աչեր .

Պայծառ գէմքիդ վըրայէն  
Վերցո՞ւր այդ քօղ տաղտկալի .  
Արփին ազատ ամպերէն  
Մեծանըցոյլ կը փայլի :

Բայց կը լըռես , մինչ գորովոյս գըգուանաց  
Բաքանչելիքդ իսկոյն փութան տալ դարձուած :

### ՀՈՎ Ո Ի Ո Ի Հ Ի Ն

Սէր անմըռունշ , սէրս է ուժգին :

### ՀՈՎ Ի Ի Ն

Եւ ինչո՞ւ դէմքդ հոլանես տակն այդ քօղին :

ՀՈՎՈՒՈՒՀԻՆ

Քող է սուզի, զի չ'ես սիրած զիս բընաւ :

ՀՈՎՈՒԻՆ

Ես չ'եմ սիրած ըզ'սիրելի՞դ . սէր ամբաւ  
Սիրաըս վառէ . սէրս է անչէջ յաւխտեան :  
Թո՛ղ որ կուրծքիդ կուրծքըս լինի յենարան  
Ըզգալ սըրախս մըշտարորմոք հըրոյն բոց :  
Վարդ քաղցրաբոյր , 'ի սիրելոյդ եկուր ծոց .  
Երկնաբուղիս վարդ , գեղեցկութեամբ անթառամ ,  
Պայծառ դէմքովդ հիացուր քոյդ բարեկամ .  
Վարդ՝ որոյ թերթք ունին լուսոյ փափկութիւն ,  
Քաղցրաջերմիկ եկուր իմ գիրկ սիրասուն :

ՀՈՎՈՒՈՒՀԻՆ (ԵՐԿԱՐԱ-ԲԵՏՄԲ)

Ո՞ւ . . .

ՀՈՎՈՒԻՆ

Ոչ կ'ըսէ . ո՞հ , ի՞նչ անգութ պատասխան՝  
Եթէ ձայնին դաշնակութիւն երկնային  
Չը բըժըչէր նորին խոցուած դառնութեան .  
Այսօր իւր ձայն աստուածացեր է բնաւին .  
Անշուշտ Ոգին մեղեղեաց ,  
Շըրթանցդ 'ի գահ գետեղուած ,  
Յափրշտակիչ իւր քընար  
Հընչեցունէ ինձ համար .  
Բայց միշտ ձայնիկդ է նոյն խոխոջ առուակին ,  
Նոյն գեղգեղանք ծիծառան ,  
Բիւրեղին նոյն փափուկ հընչիւն քաղցրութեան ,  
Նոյն արձագանգ երկնային .  
Քո ծընընդեան ճիշն առաջին  
Չ'եղա՞ւ նըւագ դաշնակային :

ՀՈՎՈՒՈՒՀԻՆ

Ո՞ւ . . .

ՀՈՎՈՒԻՆ

Մէր իմ , ի՞նչ կը հառաչես :

ՀՈՎՈՒՈՒՀԻՆ

Ա՞ն , գոհացիր զըգուանքներէս . . .

ՀՈՎՈՒԻՆ ( + ո՞վ յանչշրակելով օդաբնն երեւն )

Ի՞նչ գեղ , ի՞նչ շընորհք շըլացուցին իմ աչեր .

Ո՞վ հրաշալիք . չ'է սա Մանոյշ , չ'է իմ սէր .

Բայց խուսէ նա : — Կեցիր , Աստղիկ , ո՞հ , կեցիր .

Ո՞վ եղեկի Զեփիւռիս , (\*)

Զի , Ծաղկանոյշ , կը թըռչիս .

Ինձ համնիլ քեղ չը լինիր .

Անխոհութիւն , նըզով քեղ

Որ զիս այտի կը զըրկես .

Ո՞հ գէթ Զեփիւռ ըլլայի

Չեռքէդ թափած ծաղիկներէն

Ինձ քսմէի սպիզանի .

Բայց հետք քայլիցդ ինձ պարզեւեն

Սուրբ համբուրի . . .

Սըրբատեղի . . .

Յ'երեկոյին իւր շընիկ

Դիակն ողբար սառուցիկ :

(\*) Դիցարանութեան մէջ Զեփիւռ՝ ծաղկանց դիցանցին ետեւէն կը նետապնդէր :

Դ. — ԳԱՂՏՆԻՔ ԶԳԵՍԻՆ

Եհմ, տըխմա՛ր, ո՞վ ըստւ քեզ  
Թէ չ'է հագուստն որ կ'ընէ մարդ .  
Այդ հին ըսուածքն որ պապերէս  
Պապուս պապուն, անտից այլ մեղ  
Գլորտըկեցաւ գայթ 'ի գայթ ցարդ,  
Այս գարուս մէջ, հնութեանց որկոր,  
Կուլ տըւաւ զ'այն նորութեան փոր :

Հիմայ կ'ըսէն .  
« Ըզգեստն է արդ  
Որ հագնի գ'մարդ : »  
Եւ ապաքէն  
Սըխալած չ'են ,  
Քանի որ սա  
Միւսէն վերջ գայ :

Անդամ մ'անցիր վաճառատան մ'առջեւէն ,  
Որոյ խոչոր գեղեցկացոյց ապակիք  
Հանդէպ աչքիդ պայծառ գոյնով փայլեցունեն  
Պերճ ըզգեստներ կըտրըւածքով նորաձեւիկ ,  
Եւ մի՛ բաղձար նետել վրայիդ ցընցոտին ,  
Յարմարցունել հատ մը մարմնոյդ ու . . . քսակիդ  
Երբ չ'է մարդուն յարդ ու պատիւն՝ այլ զգեստին .  
Սովոն անդամ հագուստն հիմայ կ'ընէ քիթ :

Եւ զի՞ այդպէս հեծաւ փառաց  
Ըզգեստն որ մեղ ծածկոյթ միայն  
Վասն ըլլալու է ստեղծըւած  
Բուքին ցուրտին տաքուն դիմաց  
Եւ մերկութեան միանդամայն . —  
Զի մարդ տեսաւ նորա համար  
Թէ մեծարուի շրքեղաբար .

Զի ունկն ամեն  
Լըսեց մէկ բառ  
Հըրաշափառ ,  
Ում ետեւէն  
Վազեն վազեն՝  
Հլալ մարդիկ  
Բոլորն ալ շիֆ :

Ե. — ԱՐՏԱՍՈՒՔ Է ԱՄԵՆԱՅՆ

La vie n'est que l'histoire de nos malheurs.

R. NAVERY

Երկինքն ամպ թանձրանայ  
Ողբալու երկրիս վրայ .  
Յօղն առառ կաթկըթի  
Լալ վիշտերն առօրի .  
Չ'ե՞ն արտօսր այն կայլակք  
Որ ծաղկանցն 'ի բաժակ :

Ահա մանուկ մի ծընանի ,  
Որոյ, աւա՛ղ , լացն առաջին  
Կը զրուցէ մեզ թէ աշխարհի  
Պիտ' յաւելու ովկիանին  
Իւր արտասուացը կաթիներ ,  
Չ'որս է արդէն հեղուլ սկըսեր :

Սիրէ իւր մայր , սիրէ եւ հայր՝  
Որպէս զի օրն այն բաժանման  
Խոթէ սըրտին տէդ սըրածայր :  
Խնչո՞ւ զմայի գեղեցկութեան : —  
Բա՛րէ զի խիստ արհամարհանք  
Խամրեցունեն ծաղիկ իւր կեանք :

Ըղնա եւ փառք շըլացունեն .  
Վրսեմ անուան մի արեգակ  
Վառէ իւր սիրտն հորիզոնէն .  
Յանկայ տեսնել զ'այն բովանդակ ,  
Սակայն զըլուխն հազիւ ուղղած՝  
Գըտնէ չորս կողմն օձով պատուած :

Հուսէ ուրեմն է՞ր կու լանք : —  
Չ'է մեր այս բնագաւառ ,  
Են ձանձրոյթ մարդոյ կեանք .  
Զը կայ օր մի պայծառ .  
Աղէտք շուրջ բուսանին ,  
Հաճոյք շուտ թառամին :

## Զ . — ՍԵՒ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ

Pallida mors aequo pulsat pede  
HORATIUS

Քառակուսի թուղթ մը , չորս դին մըրոտած ,  
Միայն ոսկոր , կաչի միայն  
Զեռք մը պատին կըպցունէ վրայն  
Յոյց տալ մարդուս թէ ինքն է Մահ՝ տէր կենաց .  
Անցւորն յանկարծ , թէ ճեղելու գործ չունի ,  
Կենայ , նետէ աչք մի անուան ,  
Զ'որ կենցաղոյս ջընջեց մատեան .  
Յաճախ անուն մէ անձանօթ որ մեկնի .  
Մանոթ է անձն՝ որոյ այսօր դազրի կեանք ,  
« իյեղմ աղքատիկն աղատեցաւ .  
Ապրելով ինչ պիտ' ընէր . յաւ  
էր իւր բաժին , յաւէտ կըրածն էր տանջանք :

Թուղթն է այսօր խոշոր զիրքով ու փայլուն .  
Սակայն միշտ սեւ , չորս կողմը սեւ՝  
Թէպէտ ըլլայ մարզոն արեւ .  
« Հա՛ , մեռեր է . մեռե՛ր է սա մեծատուն : »

Այսօր այլ , ո՞հ , է դեռաբաց մի կոկոն ,  
Որ տանի բոյրն իւր անուշակ ,  
Փայլն իւր թերթից կարմրորդակ  
Հոն՝ ուր սկըսի յաւերժականն հորիզոն :  
Այսպէս կարդանք ամեն օր սեւ ծանուցգիր .  
Եւ . . . եւ կ'անցնինք . արհամարհանք  
Մ'անհոգութեան՝ որ փոխ կու տանք  
Մինչեւ որ Մահ գոչ . « Եւ արդ , զո՛ւ մեռիր : »

100  
1405

## Է . — ՏԵՍԱՐԱՆ ՄԻ ՄՐՏԱԳՐԱԿ

Ի հրապարակին էր հասարակաց ,  
Այդ մըրրկածուփ ժողովատեղին ,  
Ուր խըռնի ամբոխ 'ի չորից անկեանց ,  
Դէպ ուր քաղաքաց ահեղ վիշտին  
Սողան սողոսկան թեւք դալարածեւ .  
Ի հրապարակին՝ որոյ սալաքար  
Հեծէ ճըռնչող մոյկերուն ներքեւ  
Հար կըսանտաձայն սանդալաց՝ հաւսար .  
Ուր ջահավարին ճոխութեան պերձանք ,  
Ուր եւ աղքատաց քըսուին ցընցոտիք .  
Ուր զընայ ձանձրոյթ մուրալ ըզրօսանք .  
Պարապորդութիւն որբեն մեղեղիք  
Մէջտեղն ակըմբած երաժշտութեան .  
Ուր անխոնջելի շըրջադայութիւն  
Թեւ թեւի արւած հետ խօսակցութեան՝

Սիրայ սիրամարդ ցերեկ իրիկուն,  
Մերթ մըտամոլոր չորս զին շըւարած,  
Մերթ չըքմեղանօր ՚ի շուրթն անդադար  
Ուշն հոգածութեամբ եւ աչք սեւեռած:  
Ի հրապարակին անըզգաստաբար  
Տարին զիս խոկմունք յ'երեկոյ գարնան,  
Երբ յանկարծակի խոհուն քայլերուս  
Դիպաւ՝ այլ չըզգաց ամբիծ մի կուսան.  
Երկիր շընորհօք խոնարհէր իւր ուս:

Եր՝ ՚ի հասակի յ'որում մանկութեան  
Դեռ մէկ ոսքերնիս սեամը չ'է թողած.  
Հասակ յ'որ թըռչնիկն ողջոյն տայ բընկան,  
Յ'որ ծակէ թըրթուր իւր անքոյթ մանուած,  
Թեւերուն փոշին մասնել հովերուն,  
Բլլալ նըշաւակ արզուն հալածմանց.  
Շունչ մէր կարեւոր՝ շունչ գարնանսուն  
Բանալու համար նորա սուրբ կոկոն,  
Նըշոյլ մարեւու՝ նըշոյլ ջերմագին,  
Յ'որ սպիտականար այժմէն հորիզոն.  
Սլացք մի դէպ ՚ի վեր՝ սլացք մի տակաւին  
Եւ թափանցէին իւր ականողիք  
Տիոյն անծանօթ մըտայ գաւառներ:  
Եր՝ ՚ի հասակի յ'որում սէրարիփք  
Տան իւրեանց յետին գըգուանքն ու սէր,  
Եւ զ'ինքն յանձնելով պահպան զըւարթնոյն.  
Դեռ շուրջ թըռչըտին, զ'այն թողուլ չ'ուզեն.  
Հասակ անորոշ յ'որում մանկութիւն  
Թըռչիլ պատրաստի թիկանց վըրայէն:

Իրրեւ նուրբ արմաւ երկիր խոնարհած,  
Գունդ գունդ աղաւնիք շուրջ թեւածէին.  
Զ'որս կերակրէր ՚ի գոյտ իւր ձեռաց  
Կըտցէին սիրով բիւրեղը սոցին,

Նոցա թեւոց ձիւն չ'էր այնքան ձերմակ  
Քան իւր ափերուն փայլ չուշանագեղ.  
Աղաւնիներուն հանդէալ աղաւնեակ՝  
Աչերս ողողեց արտասուաց հեղեղ.  
Հոգիս մըրմընջէր. «Ըսէ՛, ով Աստուած,  
Որո՞յ, այս կուսի՞ս թէ այս աղաւնեաց,  
Բուրէ առաւել սիրան ամբըծութիւն:»

## Ը. — ԱՆ ՈՒՒՆ ՄԻ

A peine nous ouvrons les yeux à la lumière,  
Que nous respirons d'elle, en respirant le jour,  
Les premières leçons de tendresse et d'amour.

DUCIS

Ա.

Սըրտիս խորոց մէջ քաղցր անուն մի ծածկըւած՝  
Մինչեւ այսօր ինձ բըլիսեց ուղիսս ըսփոփանաց:  
Ես զ'իս յիշած ժամէն ՚ի վեր  
Նորա մըրմընջքն են այնպիսի գորովագին,  
Որ թէ վայրիկ մ'անգամ հոգւոյս չը բարբառին՝  
Ո՞չ, լըռութիւն զի՛ մահարեր:

Յ'իս այդ անուն ի՞նչ զօրաւոր ձըգեց արմատ,  
Ի՞նչ քաղցրութեանց կը սրփոէ բոյր զըւարթառատ:  
Աստուած անշուշտ ՚ի մէջ ծոցոյս  
Նետեց իւր հունտ. ի՞նչ հովանի քաղցրածաւալ  
Կը տարածէ ՚ի ցաւած սիրան իմ դառնացեալ  
Այդ սուրբ սիրով ոռոգուած բոյս:

Ինձ այդ անուն է պաշտելի. եւ իմ խունկեր  
Առատութեամբ պիտի ծըխն միշտ յ'իւր նըւէր:  
Սըրտիս զըրքին յ'առաջին էջ

Զ'այն հըրեշտակ մի զըրոշմեց տառիւք հրեղէն :  
Այդ իմ հոգւոյս արեւը շուրջ կը բոլորեն  
Սէր մըշտակէզ, գորով անշէջ :

Բ:

Ի նանիր յոռութեանց տիղմ զազրատես  
Աղտեղել պիտի ճըպնի այդ երես .  
Հըրեշտակդ որ գըրեցիր այդ անուն՝  
Տարածմամբ քո անմատոյց թեւերուն  
Զ'այն, խընդեմ, ցը՛յաւիտեանս պարուրես :  
  
Ցանկութեանց այն ատեն շունչ սաստկայոյդ  
Չը մարեր բոցէ տառերդ ՚ի ծոցոյս : —  
Որպէս ցօլ կաթեալ սըրտիս ՚ի սափոր՝  
Այդ անուն զովէ վիրացն իւր տոչոր : —  
Ինք միայն թափէ ռետին վիշտերուս :  
  
Այդ անուն, ամուր սիւնակ իմ հոգւոյն,  
Ուր կապուին յիշատակաց շարք անհուն .  
Այդ անուն, անուշանոտ բուրամոց,  
Ուր ծրիէ մըշտավլառ խունկն հաւատոց .  
Այդ անուն, յուսոյ խարիսխ հաստատուն,  
  
Ուր միայն կը հանգչի սիրոս՝ անխախուտ .  
Այդ անուն, սիրոյ հեղեղ կիզանուտ,  
Որոյ ուղիւք պիտի թափին յամեն մարդ,  
Այդ անուն մոռացութեանն ՚ի թակարդ  
Ոչ երբէք պիտի լինի կողոպուտ :

Գ.

Անուշիկ անձն որ կը կըրէ այդ անուն  
Նախ սըրտիս մէջ շընչեց ըզ'շունչ գորովոյն,  
Շունչ որոյ տակ սիրա կը բըղիսէ բողբոջներ  
Վեհ զզգացմանց, որք մինչ երկինք կը թըրաչն .  
Սէր, ում ձեռաց մէջ կը թընդայ նախ սիրա մեր,  
Ուր կենաց կ'առնու եռանդն առաջին :

Այդ անձն եղաւ որ ինձ ցուցուց ՚ի սկըզբան  
Յիս խոնարհեալ իմ հըրեշտակ պահապան  
Ժողովելով թոթովախօս իմ ազօթք՝  
Հեղուլ ՚ի ծոց ամենասես կակին,  
Որոյ գահուն ՚ի տիեզերս հանգչին ոտք,  
Որոյ աչք յաւերժութիւն չափեցին :

Նա խընդումիս կը տեսնըւի միշտ ուրախ,  
Զ'իս ցընծութեամբ կը լեցունէ իւր ծիծաղ :  
Ի մանկութեանս՝ երբ արտասուաց մարդարիտ  
Կու գար երեսն իմ թաթաւել ուղիորէն.  
Նա կը բանար իւր մատերովն իմ ժրպիտ,  
Որ ցովից կը փայլփռէր իսկ մէջէն :

Անձ որոյ սիրա ունի պարզեւ փափկութեան .  
Որոյ համար յ'երկնից ՚ի մեզ վառուեցան  
Գորովանաց քաղցրաջերմիկ հըրատներ .  
Որոյ անուան է մեր հոգին սըրբավայր .  
Անուն անմահն թ' անմահութիւն շընչեց սէր,  
Զի ո՞վ այն սիրելագոյն քան ըզ'ՄԱՅՐ :

Յ. — ՍԷՐ Ի ՄԱՆԿՏԻՆ

Զեղ համար սէրս , ո'վ մանկըտիք ,  
իւր բաժակէն զուրս կը թափի .  
Ո՞հ , թէ սըրտէս բըղխած ալիք  
Յօղէն ձեր գլուխ , կոկոն ծաղկի :

Թէ տակաւին չ'ունիք ծիծաղ ,  
Այդ ձեր նըշոյլ անմեղութեան ,  
Ինձ դարձուցէք բիր ձեր չըքնաղ .  
Հոն նըկատեմ երկինք համայն :

Այլ քեղ , մանկի'կ , կրրկին գալնան  
Արդէն շնչեց սիւդ կենսաբեր .  
Երկից նորա ծաղկէ մատեան  
Թըղթատեցին քո մատիկներ :

Խընդա՛ ուրեմն , այդու զմայիլ  
Քաղցր ինձ վայելք մ'է երկնային .  
Ի ձեր ծիծաղ սրխատեսիլ  
Աստուծոյ դէմքն անգամ ժըպտին :

Այն ձեր խընդում իւրաքանչիւր  
Թեթեւցունէ մեղի համար  
Երկնաւորին բարկութեան հուր ,  
Զ'որ վառեցին կիրք անհամար .

Սըլանալով յ'երկնից խորան  
Զընջէ պատժոց սեւ մատեանէն  
Ահեղ էջեր , որ լեցուեցան  
Արդարութեան ուղիղ գրիչէն :

Փարատելու ճակտից խաւար  
Երկնից իջած աստղեր էք գուրք .

Հըրեշտակաց անթեւ եղբայր ,  
Դուք այլ նոցա պէս լուսաշուք .

Ձեր սիրտ՝ ամբիծ իրրեւ բիւրեղ ,  
Հոգի՝ թեթեւ զերդ հողմասուն  
Երկինքն ՚ի վեր բոց խընկաղեղ  
Զ'ոհն մեր հոգւոց արբեցութիւն :

Ժ. — ԺՊԻՏ ԿՈՒՍԻՆ

La vierge au front si pur, au sourire si beau!

V. HUGO

Բան մը գըտիր որ քաղցրագին  
Քան ըզ'ժըպիտ ըլլայ կուսին :

Կընոջ ծիծաղն , այս' կընոյն երբ գեղանի՝  
Հսին թէ զուտ մանրանրկար մ'է երկինքի ,  
Թէ հոն փոխէ այսու զմայլած ականողիս ,  
Թո՛ղ ուրեմն ի'նչ ըլլայ ժըպիտ կուսերուն ,  
Որք ՚ի կոկն որպէս հիրիկն ՚ի Մայիս՝  
Ունին հրապոյր չորս կողմն իւրեանց բերանոյն ,  
Զ'որ ոչ համբոյր թառամեցուց սաստկասէր ,  
Հրապոյր անտես թափանցելու ՚ի սիրտ մեր :

Կըրնա՞ս արդեօք , ո'վ պատանի ,  
Յետ տեսնելուդ ժըպտիլ՝ կուսի ,  
Զըրկել աչերդ իւր վըրայէն  
Եւ չը հեծել սըրտիդ խորէ՛ն :

Ո՞հ ոչ , եղո՛կ . հոգիդ կամացըդ հակառակ  
Կարծես ծոցէդ զուրս զեղուելով իրեւ կոհակ  
Կ'երթայ նորին զիմաց վըրայ տարածուիլ ,  
Զ'որ կը սափէտ քաղցրը ժըպիտ ծըփծըիլ .

Ո՞չ . զի այնու երկնից անգամ զբւարթունք  
Դըրավստէն վայր ըդմայլելով կը ծըռին ,  
Ուրպէս զ'իւրեանց աւեսնեն ծիծաղ երկնային  
Թէ ինչպէս դէմք ծագեցունեն մահացուք .

Երբ իւր աչաց աղջու հրատներ ,  
Լուսաբորբոքք իրբեւ թէ շանդ ,  
Յայտեն մանկացն երեսն ՚ի վեր ,  
Հոն՝ զերդ ծաղկունս շողն ՚ի մարմանդ ,  
Կը բուսցունեն անոյշ ծիծաղ ,  
Որ ինչպէս ցուպ խոռվախաղաղ  
Կը տարածուի յ'ալիս սըրտից  
Պատանեկին արդ յուսալից :

Ա՞ն , զի՛ զիւրին նոցա զիմաց հըպի ծիծաղ .  
Մըտմըտուքէ զերծ զըտնըւող միտքը չըքնաղ  
Կենաց յաճախ ցընորական հողոց դէմ  
Կը նըմանի խաղաղաւէտ լ ճակին ,  
Զ'որ փոքր իսկ շունչք վէտ վէտ լնել կը բաւեն :  
Բայց նոյն ժըպիտ նաեւ մեղի չ'է անգին .  
Չ'է շարժաւիթն ըզգայութեանց մեր հոգւոյն ,  
Որոց մեր վիշտք ըզգեցուցին թըմութիւն :

Դիւրազդեցիկ ո՛վ պատանի ,  
Սիրտ քո խոռվեալ կը տատանի ,  
Կարեկցութեան քաղցրը ժըպիտ  
Պիտ' հանգարտէ վըրդով սըրտիդ .  
Խարո՞յկ ՚ի քեզ վառեն տըռփանք ,  
Զովացութիւն երկնայօղիկ  
Պիտի զեղուն քեզ գորովանք ,  
Զ'որ նախ յայտնէ ժըպիտ քաղցրիկ .  
Ամալատեսիլ այդ տըռխութիւն ,  
Որ կը ծածկէ երեսիդ գոյն ,  
Պիտի վերնայ ՚ի քոյդ զիմաց

Օրիորդէ մ' առ քեզ ցայտած  
Ժըպիտներուն ձաճանչներէն :  
Անհուն ժըպիտն յ'որ կը վայլէն  
Թո՛ղ պաշտեն սիրտք երիտասարդ .  
Ժըպիտն է բոյր՝ թէ կոյսն է վարդ :

### ՃԱ. — ԱՐՏԱՍՈՒՔ ԿՆՈՉ

Hélas! les larmes d'une femme,  
Ces larmes où tout est amer,  
Ces larmes où tout est sublime,  
Viennent d'un plus profond abîme  
Que les gouttes d'eau de la mer!

V. HUGO

Այն ցօղերուն հրեղէն կաթիլ ,  
Զ'որ կընոջ բիրք կու տան թափիի՝  
Կը լեցունէ ՚ի մեր սըրտին  
Հզգացումներն այն ամենայն  
Որ իւր հոգւոյն գորովեցին  
Հզգայութեանցն ընդունարան :

Մաքուրք իւր այն մարդարիտներ ,  
Որք ձըկնորսին զըւարթ զըստեր  
Թողլով մատամբն իւրեանց խեցին՝  
Լոյս կը սըփուն յ'այն պարաւոց ,  
Զ'որ պաճուճեալ տեսնել կամին  
Տարփաւորին աչք սիրաբոց ,

Կաթիլ կաթիլ կընոջն արտսուք , —  
Անկեղծութեան երբ ըզգագմունք  
Յորգեն ալդ ցօղ վըշտակըութեան , —  
Կարթնցունեն ՚ի մեր հոգիս  
Հզգայութիւն մի ճընչական .  
Որ կը թըրջէ ականողիս :

Խենդ չ'ե՞ն յաճախ արտասուք մանկան ,  
Որք եւ ցաւիլ այս' կու տան՝  
Բայց լոկ տըխուր մի ծիծաղով ,  
Զ'որ արտասուացն ունայնութիւն , —  
Ցըրտացուցեալ ըզ'մեր գորով , —  
Ծագեցունէ մեր դէմքերուն :

Քիչ կը ցօղէ ցօղ պատահեաց .  
Սըրբել կ'ուզեն դեռ չ'արտասուած ,  
Զի լալն անձանց ամօթ սեպեն  
Եւ արտասուք թէ չը զըսպին՝  
Գէթ կաթկըթին խընայօրէն ,  
Որով անյոյզ թողուն հոգին :

Միայն արբառունջք յաւերժական  
Երբեմն երբեմն հանել կու տան  
Ծերուն պաղած արտասուքներ .  
Սակայն արբառունջ ծանրէ մարդուն  
Գորովելու բընոյթը մեր  
Հաղիւ բաւեն ցաւերն անհուն :

Բայց , ո՞հ , կընո՞յն արտասուքներ  
Ուսին կընիք երկնամնըւէր  
Մեր սըրտերուն յուզելու գութ .  
Հալեն ոգիս՝ հազիւ կաթին .  
Բազմաց հոգւոց մէջ ունին մուտ ,  
Եւ արձագանգ յամենեսին :

### ԺԲ. — ՄՈՒՏՔ Յ'ԱՐԲՈՒՆՍ

Ma foi . . . . .  
Sera ma compagne éternelle,  
Et me suivre dans le tombeau.

MALHERBE

Ա.

Երազասլաց ժամանակ ,  
Թեւին ծայրովն , յաւերժութեանն ՚ի տախտակ ,  
Սնուանս առջեւ արձանագրեց թիւ քլսան ,  
Գարուններուն իմ նըշան :  
Թէ անցեալին վրայ նետեմ նայեցուած՝  
Տեսնեմ հանգարտ զ'այն թըռած :

Բայց տպառնին , անկունդ խոր ,  
Ուր հառագայթ չը թափանցեր լուսաւոր ,  
Ուր սըրագոյն աչնրն անդամ չ'են կըրնար  
Ունել փոքրիկ մի նըշմար ,  
Սնկարելի է գուշակել տպաղայն ,  
Ահեղ ըսփինքս անրերան :

Եղաւ անցեալն իմ խաղաղ  
Զ'որ օրինակ միակերպ դաշտ ՚ի ծիծաղ ,  
Ուր պարել տալ մըտքէն չ'անցուց հիւսիսակ  
Իւր որդիքներն ըստահակ .  
Բայց նոյն անգորր յուսալ՝ են ցնորք անտեղիք ,  
Որ յ'իս չ'ունին ծընելիք :

Կարծես հիմկուց կը տեսնեմ ,  
Միջոցն որ դեռ կը մնայ կըտրել ինձ ընդդէմ ,  
Խըճաքարոք ցանուած՝ որով սայթագի  
Երկնամիւսիչ մեր հոգի :  
Ինձ խըրախոյս թո՛ղ փոյլակեն քո խիստ յօնք ,  
Սըրտապնդիչ ո՛վ կըրօնք ,

Պիտ' աւլուին այն ատեն ,  
Երկնածեմիկ քայլափոխիս առջեւէն ,  
Բողոք ճամբայն՝ վերնոյն գրախառին մինչ ՚ի դուռ ,  
Հոգւոյս ձայնին՝ փուլթալուր .  
Քանզի հոգի , սրնեալ կրօնից թեւին տակ՝  
Երկնավայել աղաւնեալ :

Ա.

Թէ եւ այս դին եւ այն դին  
Պիտի բացուին նոր Եզեմք ,  
Ուր զողար Եւայք կը նազին ,  
Զեռքերնին՝ միրգ , սէրն՝ ՚ի դէմք .

Թէ ՚ւ ՚ի դովել ըզ' ձարաւ  
Հզգայնատենչ վայելից՝  
Պիտի ցրան քեզ կարդաւ  
Աւազաններ ցօղալից .

Զըւարձանաց աւազանք ,  
Որոյ աշխարհ ամեն օր  
Սասակացունէ հրապուրանք՝  
Լըրջագունից ՚ի յորդոր .

Ուր թէ մըզուիս՝ անզունել  
Հըրատոչոր քո փափագ՝  
Պիտի տեսնես առաւել  
Զ'այն ընկըզմած ՚ի կըրուկ ,

Ուր հոգւոյդ թեւք լուսերփեան ,  
Զ'որըս հաւատք կըրթէին ,  
Բըրնկելով պիտ' ըլլան  
Ա՛յ անթըրփիչ գէպ յ'երկին .

Սակայն անսալ կըրօնից  
Սպատարար բարբառոյն՝  
Ե կըրթընիլ յ'ուղեկից  
Վըտանգացմէ հզօրագոյն :

ՃԳ.—ԿԱՆԹԵՂՆ

ԿԱՄ

ՍՆԱՓԱՌՈՒԹԻՒՆ ՄԱՐԴԿԱՆ

Ելամէ մարդ ՚ի գործ իւր եւ ՚ի վաստակս  
ձեռաց իւրոց մինչեւ յ'երեկոյ : — Սաղմ. ՃԳ.

Մարդկան բնութիւն , ամեն բանի ագահող ,  
Երկնից գանձուցն անզամ ուղեց լինել գող :  
Որ գերաբուն Լուսոյն ազօտ է պատկեր ,  
Որ ջինջ լուսոյդ մըթատեսիլ խուն ըստուեր ,  
Որ ՚ի ծովուգ պայծառութեան չիթ պըդառ ,  
Արեւն երբէք իւր ընթացքովն ամեն օր  
Կարող չ'եղաւ յաղեցունել ըզ'մարդիկ  
Ի ծարաւէն՝ որով լուսոյ տեսչացիկ :

Իւր բազմաթիւ յիմարութեանց օգնական  
Զը կըրնալով լապտերն ըլլալ զիշերուան ,  
Որոյ գոզզով արծաթէ լոյսն է վառուած  
Միայն զի միշտ ներկայ լինի հրաշալեաց ,  
Զ'որս երբ զարթնու երկնից միջոցք թաւալեն ,  
Մարդը , խառնուրդ շընչաւորացն համօրէն ,  
Սակայն եւ վեհ քան զ'ամենայն ըստեղծեալ  
Եւ Ստեղծողին շունչն ՚ի հոգին իւր շընչեալ ,  
Արեգակէն կաթիլ մը լոյս առնելով  
Գիշերներուն ՚ի ցերեկ օր տալ հոլով՝  
Մինչեւ հիմայ տեսեալ ինքզինքն ապիկար ,  
Կերպաւորեց արեւուն լոյսն ՚ի զամբար :

Անեղն Սատուած , ազմիւր լուսոյն եղական ,  
Գոյացուցեալ տիեզերացն ովկիան՝  
Սըփաեց ափովն արեգականց աւազ ցիր ,  
Որոց մէկուն հըպատակեց այս երկիր ,  
Յ'անհունութեան փոքրիկ հիւլէ մի չընչին ,  
Զ'որ ին պատուեց ներկայութեամբ պատկերին ,  
Որ մոռնալով իւր նախատիպ շատ անդամ ,  
Սըրտերնէն դուրս , ուր չը ծաղկիր անթարշամ  
Հաւատոյ ծառ գ'որ տածէին մեր նախնիք ,  
Կը փընաըռեն ճըշմարտութիւնը մարդիկ ,  
Զ'որ պէտք էին ըզգալ առանց խուզարկմանց  
Իւրեանց սրբախն վըկայել խորքն երկիւղած :

Այս անօրէն հետազօտմանց պատճառաւ  
Տեւողութիւն աւուրց թըւի՞ քեզ ամբաւ ,  
Որ երկայնել գ'այնս 'ի գիշեր կը ջանաս ,  
Եւ խորհըրդոց լինել , ո՞վ մարդ , մըտահաս :

Հոս՝ դիտակին մէջէն 'ի վեր երկնապիշ ,  
Կը զըննէ մէկն աստըզներուն խումբն աննիշ՝  
Նոցա գաղանի կարգաց վըրաց դընելու  
Իւր օրինաց յիմարութիւն ծաղրածու :

Բայց ո՞վ ըզ'նաս կընքեց հովիւ աստղերուն ,  
Ո՞վ փարախել կընայ խոյերդ հըրաբուն .  
Աչքիդ տեսածն հասկընալու ի՞նչ փոյթ քեզ .  
Անսա՛ սըրտիդ վըկայութեան որ տեսնես  
Թէ սիւթականն հարկ չ'է քըննել տիեզեր  
Ժառանգելու աննիւթ ըՍտոյգն անդիշեր :  
Ուզէ՛ նայինք , ի՞նչ ընելու ես կարող ,  
Կըրնա՛ թըւել այն փոշիներ լուսաշող ,  
Կամ գողնալ իւղն այն կանթեղաց որք ձօձին  
Օրնելու զ'Այն՝ որոյ մէկ խօսք վառեցին .  
Դու տաճարիս զըմբեթին տակ դըրուած ես

Հզբաղելու յ'օրներգութիւն սիրակէզ .  
Քեզ ի՞նչ օգուտ եթէ գուսանն յ'իւր քընար  
Յ'այգն այլ ըզ'Ֆէր երգել խընդրէ անդադար .  
Բա՛ւ է ցերեկ . աղօթից մէջ թո՛ղ պառկի  
Եւ օրնութիւն առ ին արւած կը լինի :

Ի՞նչ , խափանել գիշերաց սուրբ լըռութիւն ,  
Վատնել բնութեան պարզեւը մեծ , անոյշ քուն ,  
Եւ զըրկըւի ՚ի զերմ սիրոյն մանաւանդ  
Զ'որ մեզ պիտի ցուցունէ հարսն յորդեռանդ ,  
Երբ սընոտի թողեալ ըստուերը փառաց ,  
Զ'որ կը խընդրենք նոյն ՚ի գիշեր մըթազդեաց ,  
Մեզմով լընունք կարօտ թեւերն իւր փափկիկ ,  
Փայփայանացն ըլլանք առիթ երջանիկ ,  
Եւ չը ցանկանք հետազօտել ամեն բան .  
Անհունութիւն երկնից , խորհուրդք բընութեան ,  
Համրանք աստեղց , եւ անզընդոց խորութիւն ,  
Եւ քարայրից գաղտնի խորչեր ներքսագոյն  
Որոց պատկեր՝ թէ եւ թաղուած 'ի խաւար՝  
Ի յայտ բերէ արուեստական լուսոյ նկար :  
Այս ամեն բան ինչո՞ւ համար կ'ընէ մարդ .  
Որպէս զի իւր զըլուխն ըլլայ փառազարդ :  
Եւ երբ նորա կը հարցունես թէ ինչո՞ւ  
Կը ստիպէ անձն ըստուերիդ զոհ ըլլալու .  
«Արշալուսէ միւս արշալոյս , կ'ըսէ քեզ ,  
Ցափշատակել կու տամ փառաց գափնիէս  
Սիրոյն՝ քանի մը տերեւոց հատիկներ ,  
Զ'որը թէ նա երբէք գրաւել չը կամէր՝  
Արդ իմ զըլուխ կ'ըլլար փառքով ծանրացած .  
Բայց ըսե՛լ ինձ թէ գորովոյն զըգուանաց  
Բոլոր կենացըն նըւիրեմ եւ շըրջան ,  
Թէ սարդենիքս յանձնեմ նորա ջերմութեան՝  
Որ խամրելով զըլիսոյս վըրաց թառամի՛ն . . .

Բայց ո՞վ արդիօք սերմանեց այդ սարդենին,  
Որոյ համար ամեն հանգիստ կը զոհեմ .  
Միթէ ո՞չ մարդ եւ աշխարհիս ՚ի պարտէզ .  
Վաղաթարչամ չ'ե՞ն մարգկութեան ըրածներ .  
Ի՞նչ կը քաղես ագահաբար այդ նըւէր ,  
Զ'որ չունչ դարուց սակաւ սակաւ խամրելով՝  
Յ'ոյնչութեան պիտի նետէ անհուն ծով : »

Փառախընդիրքն համոզութեամբ կը տեսնեն  
Այս խօսքերուս ճշշմարտութիւն լուսեղէն ,  
Սակայն մօրուաց տակ բերելով մի ժըպիտ՝  
Փընտոել կ'երթան փառացն ըստուեր ակնախտիտ :

## ԺԴ. — Ի ԴՍՐԻԿՆ

Les enfants nous purifient au contact  
de leur innocence.

R. DE NAVEREY

Ա.

Գեղեցկուղէշ բոյս աննըման ,  
Զ'որ ամոլից սէր կաթողին  
Ի զըրախտէն եղեմական  
Իջուց յերկիր այս փրշածին՝  
Քաղցրախորժակ  
Հովանւոյդ տակ  
Վայելելու ջերմութիւնն  
Իւրեանց փարմանցն արդասաբեր ,  
Որոց պըտուղ նախանրւէր՝  
Եղար , զըստրի՛կ սիրասուն :

Սէր՝ զ'որ զըրդէ՛ փալ գեղանեաց , —  
Որոցմով մայրդ է զարդարուած , —  
Գալ բսախոցեց ըզ'քեզ երկիր՝  
Կերպարանօքդ ուրախալիր  
Բլլալ արեւ  
Ճակտից վերեւ ,  
Գիտե՞ս արդիօք ի՞նչ է սէր ,  
Սէր՝ որ ըմպեալ երեսաց գոյն  
Խիստ բոլ բոքովն իւր բարկ բոցոյն՝  
Հագուեցունէ մահուան ըստուեր :

Սակայն ինչո՞ւ այս հարցմոնքով ,  
Բոցակերպիկ իրր այն մետաղ  
Որ գեռ հազիւ կը թողու գ'բով ,  
Խամրեցունել ծառը չըքնաղ  
Կեանքիդ սիրուն  
Լոկններուն ,

Մինչգեռ ՚ի քո զով տեսիլ՝  
Այդ ըզգացմունք հըրոյ պէս տաք՝  
Կը սկսի հոգւոյս մէջ փոփոխիլ  
Ի ջերմութիւն անուշակ :

Գեղեցիկ սեռդ ակնախըտիլ ,  
Որոյ տչաց ազգու շողէջ  
Բացեալ ճամբայ բոցաշափիլ  
Սիրաբոլուք սըրտերնուս մէջ ,  
Նոյա բոցոյն  
Շընչէ աւիւն ,  
Ինչո՞ւ համար քո երես  
Ազգեցութեամբդ այդ սըրտամիւզ  
Չը փայլփըլիր ինձ յանդիման  
Դըրդել սիրոյս վառարան :

Ո՞հ զի զիտեմ՝ յետ իջնելուդ  
Ի փըշաստան դան աշխարհիս

Հընդիցս հազիւ ծաղկունք բուսոյդ՝  
Բուրեցուցին ծըխանելիս,  
Միջգեռ իմոյ  
Ծառ կենցաղոյ  
Պըճնեալ, չո՛իցս առաւել,  
Կոկոններով զ'որս արտասուք  
Դեղնեցաւ հրեղւն չըթիւք  
Տըւին շուտով թօթափել :

Ա.

Ո՞վ արտասուք կարօտանաց,  
Ո՞ր ցաւոց դառնութիւն  
Զեր այդ թիւնէն մահարեր թիւն  
Սըրտից մէջ է թափած :

Քեզ երանի՛ որ քո մայրիկ  
Լոկ ցօղովլ խընդութեան  
Կ'անձրեւէ միշտ քաղցրածորան  
Հասակիդ նուրբ ծաղիկ :

Թառամելով կը չորանան  
Իմ աւուրց կոկոններ,  
Զի նոցա մօր մ'ուրախութեան  
կը պակսին անձրևներ :  
Ո՞չ, չես ունիմ մայր անուշակ,  
Ինձ պարգեւ աննըման,  
Բայց արտասուացն իւրոց վրտակք  
Եղուկ, ի՞նչ կը թանան :

Ինձմէն հեռու, վա՛ն, շատ հեռու  
Կ'ողողէ գետին չոր՝  
Թէ չ'է ցամքած մինչեւ այսօր  
Իւր աղբիւր ցողելու :

Գ.

Ո՞չ, անտարակիոյս նորա զուրկ աչեր  
Իւր սրբափն ջաւոց չ'են հատուցաներ  
Իւրեանց անօգուտ հարկին արտասուաց՝  
Ովալու համար յուշիկս անմոռաց .  
Սըսասուք վրշտաց շուտ կը ցամաքին .  
Ուրախութիւնէ թափուած կաթիլներ  
Վասըն մարդկեղէն կենաց բաժակին  
Են քաղցրածաւալ ցող երկնանըւէր :  
Իսկ յորժամ արտօսր հեղու դառնութիւն  
Նըման է յ'երկնից թափող ծըծումբին  
Որ երբեմն ըրու քաղաքներ անիւն .  
Կ'այրէ կը մըրկէ հօգի եւ մարմին .  
Չ'ունի յորդութիւն զ'որ կը վայելէ  
Սըսասուքն իջեալ ուրախութիւնէ .  
Հազիւ հազ չիթեր թափիլ ըսկըսին՝  
կը ցամքեցունեն մարմոքք մեր սըրտին :

Ա.

Մորմոքք եւ ցաւ, ի՞նչ կ'ըմբընես  
Սյս սըրտախոց բառերէս,  
Դու որ միայն ծիծաղելու  
Երեւեցար 'ի յ'երկիր .  
Բայց ի՞նչ նըշոյլ հաճոյքներու  
Ճայտէ ծիծաղդ համասփիռ :

Մառախլապատ ճակաից խորշոմք,  
Յորոց խորչի զըւարթութիւն,  
Ինչպէս լերանց տըխուր խոխոմք  
կը փախցունեն ուրախ թըռչուն,  
Նոյն եւ հոգւոյս դառըն մորմոք ,

Արոյ աղպել չ'էր կըրցած  
 Ի ծիծաղկոտ գեղանսեաց  
 Աւրափութիւն ոչ մի ոք ,  
 Դու . ո՛վ զբստրիկ վարդուիրթիթ ,  
 Հոգւոյդ լուսովիւ ականակիս  
 Վայրիկ մի գէթ փարասեցիր  
 Դէմքիս մըսալ ծանրակիր :  
  
 Բայց երբ կոթիլ երջանկութեան  
 Մութ սրբափո մէջ թափէիր ,  
 Ինչո՞ւ համար դու ՚ի լըման  
 Ինձ չ'երեւցար ինընդակիր .  
  
 Բայէ ինչո՞ւ քո մէկ ծիծաղ ,  
 Սիրուն դէմքիդ զարդ չըքնաղ ,  
 Քեզմէ բլղիսած իմ վայելից  
 Զը թըւեցաւ ինընդակից .  
  
 Ո՞հ , վարդագեղ զի քո մըսիտ  
 Կը պահէիր լոկ մայրիկիդ .  
 Խորհրդաւոր քո կերպարան  
 Կը պարզըւէր իրմով մ'այն .  
 Քեզմով ծաղկած իմ մըմիտսեր  
 Զ'եղան կարող քո պատկեր  
 Ծաղկեցունել ծիծաղով ,  
 Որ իմ կաթիլ ինընդութեան  
 Պիտի փոխէր յ'ընդարձակ ծով ,  
 Եւ աւելի անւողական  
 Պիտի լինէր այդ նըւէրով  
 Երջանկութիւնս վայրկենուան :  
  
 Բայց չ'եմ զիտեր ի՞նչ զօրաւոր  
 Յանկուցանէր զիս հրապոյր .  
 Է՞ր քո դիմաց քաղցըր շընորհ  
 Կամ թէ իւր գոյն լուսաթոյր ,

Սրբուկեալ մատամին Արշալուսոյն .  
 Բայց այնչափ սուրբ եւ խաղաղ  
 Չո՞նի հրապոյր զեղեցկութիւն .  
 Կը վըրդովին դէմք չըւնաղ :  
  
 Ի՞նչ էր գիւթանքդ այդ երկնային  
 Որ գեղանեաց հովանոյն տակ  
 Պահութակով զերթ մանու շակ ,  
 Ծաւալէր իւրն ազգեցութիւն  
 Մըրրկածուփ սըրափա վըրայ ,  
 Եւ փոխանակ զի քո գեղ  
 Տատանուելու իմ ուղեղ՝  
 Կու տար հագւոյս ևւ նորա  
 Բոլոր հաճոյքը՝ զ'որ կը զգանք  
 Ի աեսիլ վիհ զեղեցկութիւնն՝  
 Թող չը տալով որ հառաչանք  
 Մըրափա խորէն սըլանան .  
  
 Այլ ուրիշ ի՞նչ լինել կըրնան  
 Անզորդակա այդ դիւթանք ,  
 Բայց եթէ սուրբ անմեղութեան  
 Մեզ ցանկալի հրապուրանք ,  
 Որք քօլի տակ թէ ևւ ծածկին  
 Սակայն իւրեանց զօրութիւն  
 Սըփոր ելով իրեւու շողիւն  
 Կը տաքցունէ մեր հողին :  
  
 Բայց յորժամ , վա՛խ , թէ պատառի  
 Շարդ աշխարհի սուր փուշերէն ,  
 Յայնժամ զիւթանքդ այդ պաշտելի  
 Աղջրկանց միւս կը լըքանեն ,  
 Եւ հոն ուրիշ բան չ'են թողուր  
 Բայց սըրածուփ հըրապոյր ,  
 Որոյ թէ մարդ րլլայ զո՞ն  
 Կը փոփոխին ՚ի գառն ո՞ն

Ուրախութեան սրբաբին մըրսմունջք :  
Զըւարթոթիւն կը խուսափէ  
Յուսահասած իւր ճակատէ ,  
Ուր տիրեն ամպք մըրրկաշունչք :

Այս' չինորհգ այդ երկնային ,  
Անմեղութիւնդ այդ անզին ,  
Կը հանդապաէր խորեն հագւոյս ,  
Եւ ինձ կու տար ըզձանալ  
Համբոյր յելես քո լուսափաց ,  
Ի նըշանակ զորովոյս ,  
Դըրսամել այն տեղ՝ ուր քո մայր  
Համբուրելով կը խընդար :

Եւ այսու դէթ փոքր ինչ վայրիկ  
Երջանկութիւն ըմսէր քեզմով ,  
Որ երկու ժամ առ յո մոյրիկ  
Դէմքիզ վըրայ րուսցունելով  
Երկնարողոջ ժըմաց ծալիկ  
Զը զըլացար վըրայէս՝  
Աչքիդ փայլակ սիրակէզ  
Որ թըմբեցուց իմ վիշտեր ,  
Որոյ արդ , ո՞հ , ՚ի զովոթիւն  
Ինձ արտասուաց մընան զետեր ,  
Որք եւ տի լան քո յիշտակ ,  
Զի զու թըստր , ո՞վ նրեշտակ :

ԺԵ. — ԵՐՐԵԱԿՆ ՈՂԲԱԼԻ

Senza pane e senza tetto  
Seguo errando il mio destin  
La poveretta, ballata di M. G.

Ծերունի կըր , և առաջորդ եւր քայլից,  
Գեռահասակ , աղերսագէմ , մազեն ՚ի հով կին բողիկ ,  
Որոյ պատառ պատառ եղած քուբչին ՚ի ծոց մի մանկիկ  
՚իրնէ գըլուխն հովէն , ցուբաէն սարսաւից :

Կըրին , այլ վըլացաց խըստոթենէ զգայազիրկ ,  
Յուցանէ գէմք եթէ մաշած գէթէ խազազ .  
Տըգեն այլ գոհ զի կաթնասուն մօրն ՚ի գիրկ ,  
Նա միայն , կըն բդոյց վիճակն իւր աւազ :

Ո՞վ եղելի , ահա կանցնի քովիկէն  
Նոշուլագեղ ուրախ զըւարթ մի տիկին ,  
Թեւն անցուցած ամուսնոյն թեւ կը վայլէն  
Երկու զուաց կայտիւն ու իինդն ու կանցնին :

Միջոց անդամ չունեցաւ իւեղճ մուրացիկն  
Յորդորելու նոցա սըրտին գըթութիւն ,  
Ու երկարեց ձեռքն առ պարոն մի կոկիկ ,  
Որ յոյս նորա վըրեց անդութն ապարդիւն :

Այսպէս ահա չըւառականդ այդ երբեակ ,  
Կեանք վըլացած , կեանք վըլացացով , վըլառանալիք և կենցաղ  
Տանին քաշէն լեզի և փուշ եւրեանց օրելն ուշ կամ վաղ  
՚ի փոս մինչ ուր միշտ լուն է շատ , գութն աւ փակ .

## ԺԶ. — ՓԱՌՔ

Ունայնութիւն ունայնութեանց՝ ամենայն  
ինչ բնդունայն է: — ՍՊԻՌՄՈՆ, ժողովրդն:

ՓաՌՔ, — ծուլս պացիկ, զ'որ կը պաշտէ նամրութիւն  
Ծուլս՝ որ կրկնաքն ամբառնալով միշտ ՚ի վեր՝  
Չեռացմէ բարձր ՚ի մեր կենաց փայլիքիւն  
Կը ստորարկէ արխրատեսիլ իւր ըստուեր:

ԿոՌԱՔ, որոյ ծունը ունայնութիւն կը ծըռէ:  
Բիւրեղ, ուր միւաք կարծէ զիաել մարգկային  
Լի գոհութեան ըստոյդ պատկերն ուկիէ,  
Բայց, ո՛վ պատրանք, անդ նոր իւրձեր կ'երեւին:

Սառ, որ հալեն ժամանակին հուր ժանիք:  
Թեթեւաթուչ թըռչուն՝ որ յ'իւրն ՚ի սրլաց  
Կը զօշուէ իւր ետեւէն ըզմարդիկ,  
Խելագարեալք նորա փետրովք լուսազգեաց:

Բեւեսոյ աստղ, ուր այնչափ սիրուք հակեցան:  
Լուսին, արեւ, զէպ ուր ալիք մարգկային  
Վերացնելով իւրեանց խալացքն ընդունայն՝  
Յատակնուն մէջ ամիսիւեցան վերսապին:

Ակնախրտիղ լայնածաւալ ծիրանի,  
Ուսակց ձեռօքն ուզեց կրտել այնքան մարդ  
Անձին համար մի պատմուծան զեղանի,  
Նոյն բոլորովն իսկ պըլլը՛իլ բարդ ՚ի բարդ:

ՓաՌՔ, որոյ ձեռք առ մեղ զարմանք կը ցանեն.  
Հունա անարմատ՝ որ զէպ ՚ի վիճ մոռացման  
Յառաջէ միշտ վարեալ գորուց շընչմանէն,  
Աւրող մրբիկ՝ յանմեռնելիս մահացան:

Երբ նոր ծնանի՝ վառքն է հեղեղ շառաչող.  
Սակայն կարծես թէ ժամանակ երբ անցնի՝  
Կը նըւաղի իւրաքանչիւր քայլափոխ  
Նորա շրախնդ մինչ ՚ի լոռութիւն դամբանի:

Ժայռ անկործան, ուր փրրփրասիրտ Նախանձուն  
Կը զարնը ին ՚ի զուր ալիք բարկացայտ.  
Ծուլփք օգտաւէտք, զի թէ անդորր ըզգենուն  
Ինք մոռացման կ'ըլլայ մամովլ շըրջապատ:

Հոս փաՌՔ, — փայլուն՝ այլ գլուրաբեկ ապակի.  
Փայլատական ճայթմունք . . . յետոյ՝ լռութիւն.  
Հոն՝ Աստուծոյ ձեռացն անեղծ մատանի,  
Աստեղազարդ պլսակ ՚ի զլուս Բարձրելոյն:

## ԺԷ. — ՄԱՆՈՒԿՆ

Oh! le lis est moins pur qu'un bel enfant candide!

Mme ANAÏS SÉGALAS

Շոշանատիան անմեղութեան  
Ո՞ւր յըստակ փայլն է նըկարուած,  
Բայց թէ յ'ամերիծ երես մանկան,  
Ուր շըփոթի խընդումն ու լաց:

Եթէ սըրակց պայծառութիւն  
է աղամանդ սիրատենչիկ,  
Եթէ հողիդ գեռ գորովոյն  
Կըրնայ բերկել հրապոյր քաղցրիկ:  
Սիրէ, մանուկն . ինքն է պատկեր  
Ուկեղինիկն ամբըծութեան:

Բողբոշք սրբափն՝ հըրձուանք ու սէր ,  
Զ'որ ոչ խամրէ արտօսր անդամ :

Ի պարունակ գորովանաց ,  
Զ'որ ձեւացուց մայրն իւր չորս գին ,  
Ինքն ըլլաւով միշտ բոլորուած ,  
Լոկ սէր կ'առնու՝ աընունդ սըրտին :

Գորովահիւմն այն հովանի ,  
Որ տարածէ մանկան վըրայ  
Սիրազողով սիրտ մայրենի ,  
Խորշակաց գէմ կ'արձանանայ :

Ո՞հ , չը թումիր նորա սըրտին  
Փափուկ փընջիկն անմեղութեան՝  
Բայց պատռելով իւր հովանին  
Երբ մասնէ զինքն հովիոց շընչման :

\* \* \*

Ո'վ մանկըտիք , աղօթեցէք  
Որ հասակնուդ ծաղկանն ատեն  
Զը վերցրւի ըընաւ երբէք  
Քաղցր հովանիդ ձեր վըրայէն :

ԺԸ. — ՀԱՄԲՈՅՐ

Լամբոյր , սափոր սըրբանըւէր ,  
Ուր խառնըւին զոյգ հովիներ :

Գորովոյ կապ յաւիտենից  
Թէ տան շրթունք համոզակից :

Սիրոյն հրավառ փափաքանակ՝  
Մեր սիրտն արող բոց բորբոքուած :

Բաղձեալ աղբիւր ուր կարծէ սէր  
Թէ զովանան իւր շրթունքներ :

Յետին գագախ գորովանաց ,  
Ուր սիրող սիրտք զբային միմեանց :

Ո՞հ , ե՞րբ ՚ի քո սուրբ քաղցրութեան  
Հոգոյս թեւեր պիտի գոզան :

ԺԹ. — ՅՈՂՆ ՚Ի ԲԱԺԱԿ ԾԱՂԿԻՆ

Garde-toi de nourrir un dangereux espoir.  
GRESSET.

Երկինքն առաւօտ  
Թափեն մարզարիտ ,  
Զի բոյր քաղցրահոս  
Կազմես ՚ի ծոցիդ :

Տեսաւ Արշալոյս ,  
Ժըպիան ՚ի դէմքին ,  
Թէ սէր՝ խըրախոյս  
Կու տայ քո ջանքին :

Հովիկ սիրաբոց  
Դրոշմեց առ խընդին  
Ի քոյդ պարանաց  
Համբոյր սիրալին :

Հոգիդ կը բաղձար  
Չօնել ՚ի սըրտանց  
Առ քոյդ բարերար  
Ծոցիդ անոյշ դանձ .

Այլ դառն արտասուք  
Ի փայլ թերթերուդ  
Գըրեն հոգւոյդ սուդ .  
Եղար կողոպուտ .

Թիթեռ թըրթըռուն  
Թեթեռ թեւերով  
Այդէն իրիկուն  
Բուրմանցդ ՚ի ժողով :

Այսպէս ՚ի հողիս ,  
Ցօղի՛կ չընորհաց ,  
Առատ կը թափիս՝  
Բուրել առ Աստուած :

Սակայն առջեւնէս  
Կանցնին գեղանիք ,  
Թեթեռ ժըմտերես՝  
Սիրուն թիթեռնիկք .

Մենք խեղճ պատանեակք  
Կարձենք թէ նոցա  
Ժըպիտ անուշակ  
Սիրոյ շող մ'ըլլայ .

Թէ մեր հեծութեանց  
Լինի արձագանդ  
Ծիծաղ՝ զ'որ իւրեանց  
Փըթթեն կերպարանք :

Աւա՛զ , այդ խընդում  
Հրաւէր է չնորհաց ,  
Որ շուրջ զըլուխնուն  
Խայտան թեւաբաց .

Ժըսիաք նազուհւոյն  
Նոր գեղ ծընանին,  
Ուոյ շողշողին  
Ափչէ մեր հոգին :

Գորով մեր թըռչի  
Թառիլ իւր վըրայ .  
Նա մեր առաջի  
Լոկ վեհ երեւայ :

Այլ երբ սըլացեալ  
Խուսէ գեղուհին ,  
Ի մեր կենաց փայլ ,  
Սրիոէ ամպ մըթին :

Հառաչք՝ որ ելնեն  
Մեզի չըլլալիք  
Գեղոյն ետեւէն  
Են խոփք դըժալըհիք :

Ի. — ՌՀ

One rose, a rose that gladden'd earth and sky,  
One rose, my rose, that sweeten'd all mine air.

TENNYSON

Ո՞չ, ես հիմա կը վայելեմ  
Բուրմունք ծաղկանըս զաշտաճեմ ,  
Որ ծաւալէ օվերուն ծոյ  
Իւր բաժակին գանձն անուշիկ :  
Բաժակ փափուկ եւ գեղեցիկ ,  
Բարձեալ 'ի բուն առանց փըշոց ,  
Ուր էր թէ այն որ ինձ համար  
Պիտի ծորէ սըրախն նելտար ,  
Որոյ բուրմունք անուշահոս  
Պիտի խընկեն իմ շընչած օդ ,  
Հոգւովը ըլլուր քեզի նըման  
Գողտրիկ բաժակ անմեղութեան ,  
Առանց սըրտին չորս կողմերուն  
Ունենալու փուշեր գըժնիկ ,  
Որ ըդհոգի խեղճ սիրեւոյն  
Պատառուեն բըզիկ բըզիկ :

## ԻԱ. — ՀՐԱՄՈՅՅԻ ՓԱՌԱՑ ԵՒ ՍԻՐՈՅ

Ils regardent le ciel, secours des malheureux.

LOUIS RACINE

Հոն կը շողայ, 'ի հորիզոնն անորիշ ,  
Լուսաւոր կէտ մի գողզոջուն, զ'որ հոգւոյս  
Ունայնութիւն կը ցուցանէ մատնանիշ  
Արդէն շացուց զիս : Իւր հրապոյլն է անխոյս :

Վայ ինձ, թքչուա՛ռ. չ'է՞ր բաւեր հուրն որ բամբիշ  
Ի զիւրարծարծ վառեց 'ի հուցն իմ ծոցոյս : —  
Աչացս առջեւ, սիրոյ լոցովն ակնապիշ ,  
Զի՞ փայլիս, փա՛ռք : Երբ հանգըստեան արշալոյս :

Ե՞րբ, ո՞վ անմի՛տ . վերցո՛ւր զըլուխդ 'ի յ'երկին .  
Չ'ե՞ս նըշմաբեր , քան ըգ'կապոյան անողրագոյն :  
Լոյս մի լուսոյ՝ ուստից արեւք կը դեղնին :

Պիտի զովէ Սիրոյ Ազրիւրդ յորդընթաց  
Բ'զ'քեղ սիրոյ ծարաւէն : Փա՞ռք՝ քեղ աղժգոյն  
Պիտ՝ երեւին հանդէպ Արփւոյն այն փառաց :

## ԻԲ. — ՅԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ ՄԵՂԱԴՐՈՒԱԾ ՏԱՐՓԱԾՈՒՆ

... en frappant ce qu'on aime,  
L'amour est plus cruel que la haine elle-même.  
VOLTAIRE, Zaïre.

« Ի՞նչպէս ձուլեց հընոց սրբափդ  
Ինձ այդ տէգ մահառիթ  
Միթէ լեղի կը մըթերին  
Ըզ'մեղ սիրող սրբափն համար .  
Ի՞նչ քաղցրութիւն եթէ նեկտար  
Ծաղիկներուն քաղենք ծոցէն  
Ի նըւէր սիրելւոյն :

Բայց դու դուզէ չը'գիտնալով  
Կը թիւնես իմ գորով .  
Ի՞նչպէս յ'այրող սրբափս հընոց  
Նըշմարեցիր սառնամանիս .  
Քեզմով վառուած բոլոր հոգիս  
Զը՞ բորբոքիր սիրոյդ 'ի բոց ,  
Իւր միակ ջերմութիւն :

Զը՞ բացուեցա՞ւ սրբափս բաժակ  
Առ սիրոյն օշարակ ,  
Չ'որ բընութիւն ծածկահրապոյր  
Ի պատանեաց կը զեղու ծոց .  
Սէր . հուր 'ի սիրոս աստուածաբոց ,  
Չ'որ կ'արծալմէ շունչ քաղցրաբոյր  
Նորափթիթ քսան ամաց .

Աէր , ուր տարի իւրաքանչիւր  
կը թափէ նոր աղբիւր .  
Սիրտն՝ աւազան գորովանաց ,  
Որ թէ լեցուիլ գամ մի սկըսի՝  
Զեղուլ կ'ուզէ յ'այլոց հոգի  
իւր ալեացմէն յորդախաղաց  
Գէթ քանի մի կաթիւ .

« Սէր , պատանեաց քայլերուն տակ  
ինքնածին աղբերակ ,  
Որոյ լըւեալ քաղցրիկ կարկաջ՝  
Կը զմայի ունկն երիտասարդ :  
Մեղուին հրաւէր՝ մնդրաբուզիս վարդ ,  
Սըրտիս հրապոյր՝ սիրոյդ առաջ ,  
Մըշտամըռունջն հոգւոյս համար ,  
Որ կը պաշտէ սիրապատար՝  
Իրը արձագանգ յաւ իտենին ,  
Զ'որ հոգւոյդ ձիրք կողոպտեցին :

« Դեռ նոր հանգիստ առնուլ ցաւոց  
Եւ ըլլա՛լ սըրտախոց :  
Իւր բաղձանաց տեսնել հրեշտակ  
Որ ցուրտ ժըպտովն օրհասաբեր  
Կը դարձունէ երեսն ու սէր :  
Ծածուկ յ'աշացն անտարբերից ,  
Ուր ծագէ ծաղր անկարեկից ,  
Ի գոգ ձեռաց ժողվել արտասուք ,  
Որ դէմքս ՚ի վայր աղբերակունք :

« Վա՛ն , դու ի՞նչպէս խորտակեցիր  
Սիրտ՝ սիրովդ ՚ի թըրթիռ ,  
Սիրտ՝ ուր շընչէ անկեղծութիւն  
Մըրմընջելով . « Ցը՛յաւիտեա՞ն . »

Ուր սիրալիր օրհներգութեան  
Հընչէ քընար քաղցրահընչիւն .  
Ուր բորբոքի անշէջ կըրակ ,  
Վառեալ սիրոյն աշացըրդ տակ ,  
Եւ ցըրտութեան ՚ի քեզ կարծիք  
Ծընա՞ւ , ո՛վ սիրտ աղամանդիկ : »

## Ի Գ. — Վ Ա Ր Դ

Այլ կը թօրափին ամա թերբերդ են փափկիկ ,  
Այդպէս եւ իմ խամբացի սիրտ սիրաբոյր . . .  
ՏԻՎԻԱՆ Ս. ՍԵԹԵԱՆ

Nous voulons des épouses qui partagent nos dangers dans cette vie, et que nous puissions retrouver au ciel après notre mort.

CHATEAUBRIAND, les Martyrs

Ո՛հ ի՞նչ աղուր կուրծքդ ես բացեր .  
Այսպէս նաեւ գեռածաղիկ !!!  
Կը բացուի կոյմն երբ շընչէ սէր  
Իւր քաղցըր շունչ բոցակերպիկ :

Ո՛հ , միրաւի շատ վառվըռուն  
Աչացս առջեւ կը կարմըրիս .  
Այլ գու գիտե՞ս , ծաղիկ սիրուն ,  
Թէ ի՞նչ բախսի ճակատագրիս ,

Երբ այցելէ բուրաստանին ,  
Սիրախայծ կոյմն յ'առաւօտուն՝  
Զարդախընդիր մատունք նորին  
Քեզ ձիւղէդ որբ պիտի թողուն :

Թէեւ ձիւնէ կուրձքին վըրայ  
Քո փայլ եւ բոյր պիտ' ունենան  
Հըրապուրանք մի գերակայ ,  
Որոյ պատճառ դու չ'ես միայն ,

Սակայն , եղուկ , բորբոքի ծոցին  
Առ քեզ շուտով թառամութեան  
Ճառագայթներ պիտի լինին ,  
Եւ քո թերթերդ հողմածածան :

Քեզ ցողեցի ջուր զովարեր ,  
Դու այլ շընորհքդ ինձ ըզգեցուր .  
Քեզ կը հիւսեմ հովանիներ՝  
Թէ որ ինձ տաս նաեւ քո բոյր :

Այն ասեն ես , ո՞վ իմ բախտիս ,  
Հըրապուրիմ պիտի վըրայս  
Իւր գեղեցիկ ականողիս ,  
Ինձ կեանք բերողն եւ քեզ՝ օրհաս ,

Այն ծոցն ուր դու կը թօշնէիր՝  
Կենդանութիւն ինձ պիտի տայ :  
Սիրավառ սիրան այն բոցալիր  
Պիտի վառէ կենացըս ջան :

Եւ երբ խամրինք 'ի միասին՝  
Զէ մըշալնջեան թառամութիւն .  
Հոգիք մեր Հոն պիտի ծաղկին  
Միակ շունչովն ամբաւ Սիրոյն :

Ի Դ. — ՇՈՒՇԱՆ

Մաքրափայլ ծաղիկ .  
Կուսութեան նըշան ,  
Գեղ շընաշխարհիկ  
Ի ձերմակ  
Քո բաժակ  
Փայլի , ո՞վ շուշան :

Թո՞ղ իբր օրինակ  
Դրաներք պատանեալք  
Բ'զ'քեզ մաքրութեան ,  
Ո՞վ շուշան  
Զինանըմման ,  
Տեսնեն յանդիմման :

Եւ դու սըրբափայլ  
Մայր աստուածընկալ ,  
Ամրիծ հասակին  
Օգնական  
Եւ պաշտպան  
Եղիր քաղցրագին :

Մաքուր է շուշան  
Իբրեւ իւր դեղին  
Ծիլերն 'ի ծոցին՝  
Մինչզեռ այն  
Անծածան  
Է հողմոց շընչման :

Ամբիծ է մանուկ  
իբրեւ ըզգացմունք  
իւր սըրախն փափուկ՝  
Մինչեւ փիծ  
Շոշաշ կըրից  
Զըղընէ իւր րիծ :

Այս չունչ աւասիկ  
Սրդիլէ Մայրիկ ,  
Որ անմեղ 'ի ծոց  
Քոց որդւոց  
Թափանցիկ  
Զըմըտնէ լըռիկ :

## ԻԵ. — ՄԱՆՈՒՇԱԿ

La modestie est comme l'ombre qui fait valoir la lumière; c'est la chasteté du mérite, c'est la virginité des bellesâmes.

EMILLE DE GIRARDIN

Դէմքրդ սիրասուն  
Բաւական ժամանակ  
Ծածկեցիր , մանուշակ ,  
Ի ծոց խոտերուն :

Թուրմունքդ անուշիկ ,  
Բընութեան սուրբ պարզեւ ,  
Կը թրաչին օդաթեւ  
Մանել քո բընիկ :

Ինչո՞ւ կուսին պէս ,  
Որ տըւաւ առ Աստուած  
իւր նըւէր շընորհաց ,  
Գեղըդ կը պահես :

Իւր փափուկ մարմին  
Կը տանջէ թանձլութիւն  
Խաւ 'ի խաւ քուրծերուն՝  
Տանիլ զինքն յ'երկին :

Դու երկրիս համար ,  
Ովկ երկնից արժանի  
Բուրանոց քաղցուենի ,  
Մի միայն ծընար :

Անարդ խոսերուն .  
Որոցմով կը սիրես  
Քօղարկել քո երես ,  
Տուր յետին ողջոյն :

Թո՞ղ քեզ պատմուճան  
Օդն ըլլայ փափկենի ,  
Փաղաքչող քեզ լինի  
Հողմիկն յ'իւր շընչման :

Խորշերը խաւար  
Այլ հերիք ամըչցան  
Տալով քեզ բնակարան :  
Հազիր լոյս պայծառ :

Սակայն ինչ կ'ըսեմ .  
Պահութածն արժանիք ,

Մեծագոյն երախտիք ,  
Կողոպահել քեզմէն :

Դու միշտ ծածկըւէ  
Թէ կ'ուզես մեծարել  
Տալ արդիւնքդ առաւել  
Մարդկան սըրտերէ :

Արժէքն ամփոփուած  
Է անգին մարդարիտ ,  
Չ'որ ՚ի ծով խորափիտ  
Լոկ ցանեց Աստուած :

Ե ինքն ապամանդ ,  
Որ ՚ի ծոց խաւարոյն  
Ունի փայլ մեծագոյն  
Քան լուսոյն յ'արգանդ :

## Իշ. — ԱՆԵՐՍԱԳԻՐ Ի ՆՊԱՍ ՀԱՆՁԱՐՈՅՆ

i'Indigence baunie  
N'osera plus trancher les ailes du génie.  
GILBERT.

Հանձարն հեծէ՝ տառապանաց անդունդէն՝  
Զեղ կ'իյնայ , ճոխք , կարկառել աջ բարերար :  
«Թո՛ղ սըլանայ . ինքն է , կ'ըսէք , թեւաշէն : »  
— Բայց ի՞նչպէս թեւք շարժին յ'անձուկ այդ խաւար :

« Ինչո՞ւ ինկաւ : » — Ո՛չ , զինքն Աստուած դըրաւ հոն՝  
Որպէս զի ձեր առնու հանդէս վեհութեան :  
Անդ իշուցէք ոսկի սանդուխ սըրաածօն .  
Բայց մի՛ կարծէք թէ իւր աչեր շըլանան :

Անմահութիւն նորա մըսաց զօշոտիչ ,  
Սըփոէ գիշեր ոսկւոյն ՚ի չող զալկահար :  
Չը իսուսարհիր վրսեմ հոդւոյն իւր թըռիչ  
Փարել ընդ այն՝ ուժ ժամանակ եղծարար :

Աղատելով զան աղէտից ճիրանէն՝  
Լուսոյ աղմիւր մի նըւիրէք մարդկութեան :  
Ապրուստի հոգն հալածեցէք այդ ճակաէն ,  
Վեհ իմաստից աստուածադպոչմ օթեւան :

Զեղ վա՞րձ՝ դարուց երախտապարտ գովասանք ,  
Ուր աւելնայ պիտի ճաճանչ փառաւոր՝  
Երբ հանձարէն չուրջ թօթափին հրահոսանք ,  
Երբ մարդկութիւն վառէ իւր միտք անդանոր :

Թէ ներկայն ոչ գոնէ ուզիղ ապագայն  
Նորա գըլխոյն , երկնից գանձուց սուրբ տաճար ,  
Պիտի չորհէ փառաց պըսակն յաւիտեան ,  
Չ'որ հիւսեն բառքս «Անմահութիւն առ հանձար» :

ԻՒ. — ՏԵՐՈՒԹԻՒՆ Ի ԽՆՁՈՅՍ

Batton cuori quaggiù che niun gl'intende  
Eternamente miseri , dannati  
A errar vedovi sempre, una non trovano  
Una che lor risponda anima sola.

BESENIGHI DEGLI UGHI

Չուրջըս բոլոր ծաղկի ծիծաղ ,  
Մինչ իմ սըրտէս դառն աւաղ  
Ծածուկ կերպիւ կը սըլանայ  
Դըրոշմըւելու ճակտիս վրայ :  
  
Ո՞հ թէ հառաչս այս դամնութեան  
Անձկայի ունին այն լըսէր .  
Յայնժամ լինէր թափանցական  
Սիրող հոգւոյս մինչ խորեր :  
  
Այն ատեն հոն՝ 'ի գոգ սըրտին  
Բոյս մը պիտի ծընանի .  
Այդ է միակ ըստեղանի  
Բըժըշկելու իմ հոգին .  
  
Ո՞վ բոյս , զու ես կարեկցութիւն՝  
Որով ծոցիս սուր խոցոյն , —  
Անգութը միշտ կը խորանայ , —  
Նա՛ սփոփանք պիտի տայ ,  
  
Կարեկցոսթիւն՝ որ ընձիւղի  
Այլոց ցաւեր տեսնելով՝  
Ծաղիկ սըրտից մէջ կը փոխուի  
Յ'աստուածավառ ՚ի գորով ,

Ո՞հ թէ իցիւ զ'որ կը խընդրեմ  
Կարեկցութիւնդ այդ փոխէր  
Իւր կերպարանք աղմիրադէմ  
Յ'ուրախութիւն զ'որ տայ սէր :

Այն վայրկեանին սըրտիս խոցուած ,  
Անուշութեամբ գորովոյն ,  
Պիտի կըցէ շուրջն իրերաց .  
Սէր կը բուժէ զ'խոց սիրոյն :

Իթ. — ԱՌՈՒԱԿՆ ԵՒ ՄԱՆՈՒԿ

Խոնարհ առուակին որ 'ի մամուց  
Քաղցրակարկաջ գուրս եղնելով  
Կը հառաջէ զիմակոծ  
Խիճերու դէմ իւրն 'ի հողով

Կը նմանի անմեղ մանկան :  
Որ իրոթուելով իւր խանձարուր  
Այլ կը կարծէ թէ ամեն բան  
իւր վազքերուն եղաւ զիւր .

Սակայն , աւա՛ղ , կը խաբուի  
Իրիւր ըզ'ջուրն առուակի .  
Բիւր արգելքներ իւր դիմաց  
Պիտի կանգնին յ'իւրն ընթաց :

Ո՛վ Աստուծոյ Զըւարիթուն ,  
Թո՛ղ որ մանկունք կրոթընին  
Քո երկնազօր թեւերուն  
Մինչեւ երթան 'ի յ'երկին :

Անորոշ ոչ որպէս այլ Ար Շն  
Հայութ ուստի առաջարկեալու  
Արքազօր պահպատճ որի  
ոչ ու ուստի առաջարկեալու

Ես այս ամսոց պահպատճ ոչ Ա  
Անորոշ պահպատճ ոչ Ա  
Արքազօր սահու առաջ առաջ  
Արքազօր սահու առաջ առաջ

L. — ԳԻՒՏ ՍԻՐԵԼԻՈՅ

Il faut ou vous aimer, ou ne faut point voir.

MALHERBE

Մինչեւ հիմայ չէի գիտեր  
Թէ ո՞ր աչաց արեւ վառվռուն  
Ցընցըղկելով բոց սիրասուն  
Նախ յ'իս պիտի բորբոքէ սէր .

Թէ ո՞ր քաղցրիկ շունչ սիրասուղին ,  
Մուտ զըսնելով մինչեւ իմ ծոց ,  
Պիտ' արձարծէ այդ բընիկ բոց ,  
Մեզ անծանօթ կըրակ անծուխ .

Թէ ո՞ր այն կուրծք շուշանափայլ  
Աչքըս պիտի զմալիցունեն .  
Թէ որո՞յ շուրթըն բոցեղէն  
Վայլեմ շըրթանցըս մօտենալ :

Թէ որո՞յ ձայն քաղցրահընչիւն  
Փայփայելով իմ լըսելիս ,  
Արբուցանէ պիտի հոգիս  
Եւ բորբոքէ մըտայս աւիւն .

Թէ որո՞յ գողտըր խոպոպիք  
Պիտ' ոլորին աչքիս դիմաց  
Զ'որ օրինակ քաղցրախաղաց  
Վէտ վէտ ծըփան ծովուն ալիք ,

Թէ վերջապէս ո՞վ իմ հոգւոյս  
Ըլլայ պիտի մըմիթարանք ,  
Մինչեւ որ այս բոլորենք կեանք .  
Վերթեւելու մէկտեղ ՚ի Լոյս :

Սակայն յանկարծ պատառեցաւ  
Սըրտիս չորս կողմն առագաստող  
Սնգիստթեան արիուրն այն քօղ .  
Եւ ի՞նչ չողաց իմ զ'առաջեաւ :

Կոյս հըրեշտակ երկնանըման լուսածին ,  
Որ օգոյն մէջ կարծես կեցած ՚ի յ'ոտին ,  
Մըրքովն երկնից յափրշտակած էր ձեղուն ,  
Մինչ իւր մարմին , պարկեշտութեամբ զարդարուն ,  
Եաւեւ շարին ետեւէն կայծ կը սըփաէր ,  
Եւ ինձ յ'անգէտս եռալ կու տար ծոցըս սէր .

Այս հրաշալի յանկարծաբաց տեսարան  
Սիրտս անուշիկ դարձուց ջերմին վառարան .  
Հեշտութեան մէջ լողար ամբողջ էութիւնս .  
Յափրշտակուած թափառէր աչքս ՚ի բարձունս ,  
Ուստից ՚ի վայր նա կը զիտէր իմ վըրայ  
Պարկեշտագեղ իւր նայուած քով շափիւղեայ :

Մինչեւ այսօր սըրտիս խորէն թըռչէին  
Խանդաղանաց հառաչանքներ բոցային .  
Բայց իբրեւ շուրջս ըլլար խուլ մունջ անապատ ,

Արթընցնելով արձագանգներ պատ 'ի պատ ,  
Տըխուր կոծմամբ ետ դառնային ականջիս  
Բաղխիլ 'ի զուր, արորել հեծող իմ հոգիս :

Եւ չքկար սիրտ մը բարեգութ սիրաշարժ  
Որ կաթ մի սէր հեղուր յ'իմ սիրտ աղէխարչ .  
Բայց ինձ երկինք նուիրեցին այս կուսան ,  
Որ յ'իս թափէ գորովանաց ովկիան ,  
Որոյ ալիք ցայտեալ կենաց ծով աղի՝  
Զ'այն քաղցրութիւն կը փոփոխէ նեկտարի :

Արդ կը սիրեմ ըգ'քեզ, ո՛վ կոյս, կը սիրեմ  
Ինչպէս սիրել հարկ է զուարթունս երկնածեմ .  
Միթէ եւ դու չե՞ս հրեշտակաց ակումբէն ,  
Որ հագուելով մի կերպարան մարդկեղէն՝  
Երկիր իջար որ թըշուառաց վէրքերուն  
Թափես երկնիցն ըսփոփանաց զովութիւն :

Արդ գու ցընծա՛, զի քաղցր է քեզ իմ գորով ,  
Ցընծա՛, ով վեհ գեղեցկութիւն գերագով ,  
Տեսնելով սիրտ պատանեկութեանս սիրակիր  
Հանդէպ քո սուրբ վայելչութեան ծընրադիր ,  
Յ'իւր խորըս բոց յաւերժական եւ անբիծ  
Վառեալ յ'աչացր հըրացընցաւզ նըշութից :

## ԼԱ. — ԶԱՅՐՈՅԹ ԾՈՎՈՒՆ

Ծովն ընդարձակ ծաւալի ,  
Հորիզոններ ծալեն իւր ծոց ,  
Իւր տատանումն ահոելի  
Հընչեցունէ խորքն անդընդոց :

Ծովն հանդարտիկ քընանայ ,  
Փայլի մահիճ իւր կապուտակ .  
Գըլուխն է զրած բուստի վրայ ,  
Մարգարիտէ քայուամանեակ :

Բայց նորա քունն իսկ դաժան .  
Զի երբ յանկարծ Հով սիրահար  
Փայլայէ իւր կերպարան ,  
Նա սըրգողի վարադարար :

Սիրէ նա Հովն , իւր ընկեր ,  
Հովն է եղած որ մինչեւ ցարդ  
Ծովուն մըըրիկ է աըւեր .  
Իւր ահազին ցասոյթն առ մարդ :

Սա խրոխտ, սա ժպիրհ, սա յանդուգն,  
Զը՛ նայելով իւր հասակին ,  
Ճըգնի ծովուն կոհակունքն  
Սանձակունել իբր առուակին :

Ի՞նչ են այդ մեծ մեծ քարեր ,  
Որովք մարդիկ հըսկայօրէն  
Կը լեցունեն ծովեղեր՝  
Իբրեւ թ'ալեաց սահման զըծեն :

Եւ այդ թըռչուն գըղեակներ ,  
Շոգիաշարժ կամ թեւազէն ,  
Որ պատառեն իւր ընդեր ,  
Անհունին մէջ զի՞ թափանձեն :

Ծովն է կատղած , ծովն ուժպին  
Ալեկոծի նդդէմ մարդկան՝  
Փեռեկելով նաւորդին  
Անյատակ ծոցը գերեզման :

## L.F. — ԴԷՊ ՚Ի ԲՈՒՐԳԵՐԸ

Terrea vox

VIRGILIUS

Փոշի դարձան սերունդներ  
Դարուց շունչէն տըրորուած .  
Ոչընչացման լայն ըստուեր  
Ծածկէ նոցին մընացուած :

Ո՞հ , Ժամանակն այն հըսկայ ,  
Որ իւր ահեղ քայլից տակ  
Ճըղմէ , վըշրէ անխընայ  
Նոյն եւ կոամիդն աշտարակ :

Արդ ժամանակն աշխարհիս  
Աւեր , սըրբեր է Հնութեան  
Սրուեստապանծ հրաշալիս ,  
Յորս եւ եթ դուք՝ անկործան :

Գիտեմ այս' կողերնիդ  
Պընդեն ժայռեր մարդաչափ .  
Այլ ապառաժք պընդապինդ  
Զը մընացին անթարթափ :

Եւ դո՞ւք . . . Յանկարծ քարակոյտ  
Աչքիս առջեւ տարածուի ,  
Կազմելով չեղջ յ'աւազուտ ,  
Որոյ հետ շուտ շրփոթի :

Այդ քարակոյտն ամբառնար  
Զեզի նըման բուրդ հրպարտ .  
Այլ ժամանակն եղծարար  
Կոյտ մը դարձուց ամօթպարտ :

Ուզեմն եւ դո՞ւք վիճակիք  
Ճակատագրին ընկերաց .  
Ուրեմն եւ դո՞ւք խաղալիք՝  
Ժամանակին մատնըւած :

Ո՞հ , հիմակուց մագրլցին ,  
Ծաղր ու ծիծաղն ՚ի բերան ,  
Օտարք՝ զ'որ հէք տեղացին  
Հանէ քաշէ ձեր վըրայն :

Դըրամը լոկ , մի միայն ,  
Յանձնառէ խեղճն այդ գործին .

Զի այդ դրամով այն օրուան  
ձարը տեսնէ ապրուստին :

Ճանապարհորդք փըճամիտ,  
Որ իբրեւ մեծ յաղթանակ  
Կը դըրումն զագալթնիդ  
Իւրեանց անունն 'ի քանդակ :

Հովել ու անձրեւք կը բաւեն  
Ջընջելու այդ անուններ,  
Հըզօրագոյն վիմարդէն  
Եւ Պատմութեան երեսներ :

Անցեալը հոն է փորուած  
Իւր գործերով մեծամեծ.  
Միշտ Պատմութիւն արժանեաց  
Անմահութիւն պարզեւեց :

Դիւցազուններ փառաց թագ  
Նորա ձեռքէն ընկալան .  
Այնչափ անուն անսայթաք  
Հասուց մեզ ձայն Պատմութեան :

### ԼԳ. — ԼԱՒՐԻԹԻՒՆ ԵՒ ՅՈՌՈՒԹԻՒՆ

#### ԼԱՒՐԻԹԻՒՆ

Տե՛ս, պատանիդ, դու որ առիր կրթութիւն,  
Դու որ ըզգալ ամեն ազգումն ըսկըսար .  
Միտքդ է դատող, սրբափդ իւելերն ըզգայուն,  
Ամեն գործոցդ ընդունէ զիս յուշարար՝  
Որ միտքդ ուղղեմ 'ի բարին,  
Տըրոփէ սիրադ արժանին :

#### ՅՈՌՈՒԹԻՒՆ

Եկո՛ւր, որդեակ, եկուր ինծի որ վայես  
Կենաց բոլոր հաճուքներուն բաժակէն .  
Նոր նոր իոլձեր ծընանելով ժըմտերես՝  
Պիտի չուտով կամքիր յագուրդ նըւիրեն .  
Ինձմով դու շատ գոհութիւն  
Հեղուս կենացդ օրերուն :

#### ԼԱՒՐԻԹԻՒՆ

Թէ դու վարուիս խըրատներուս համեմատ,  
Ըզքեզ ամբողջ օրհնէ պիտի մարդկութիւն .  
Վըրայդ շընորհք պիտի թափին երկնառատ .  
Աստուած ըզ'քեզ 'աի վարձատրէ բազմարդիւն .  
Պիտի լինիս երջանիկ  
Անդ՝ ուր ցընծան սէրարփիք :

ՅՈՌՈՒԹԻՒՆ

Ես իմուք կու տամ այս օրուանէ , պատանիդ ,  
Դարձունել կեանքդ երջանկութեանց ովկիան ,  
Երեսդ ընել վարդի կոկոն ՚ի ժըպիտ .  
Անհոգութիւն գըծել ՚ի քոյդ կերպարան ,  
Զոր տեսնողաց թրոանի  
Սըրտին խորէն երանի :

Լ. Ա. Խ Ո Ւ ԹԻՒՆ

Այլ այն ատեն քո սըրտիդ մէջ պահուըսի  
Վիշապ մ'ահեղ՝ որոյ պատող աստամունք  
Ճանկած ճըզմեն , ծըծեն արիւն քո սըրտի .  
Խըլածնին թո՛ղ նորա չ'են տար ճիրանունք ,  
Զի չարաթիւր ո՞ր այն կեանք  
Հանգիստ թողուց նըզմմըտանք :

Կատղութենէն չորցաւ լեզու Յոռութեան .  
Եւ պատանին , բիբերն անոյշ արտասուք ,  
Վըստահութեամբ սիրտը լեզուած անսահման ,  
Գընաց նետեց զ'ինք Լաւութեան ՚ի բազուկ .  
Որ արդ տանի իւր հոգին  
Հոն՝ ուր ընտրեալք վարձատրին .

ԼԴ. — ՄԱՀԱԲԵՐ ԵՐԿՈՒՆՔ ՀՈՎՔԵԼԻ

Ո՛վ Զինեառօլիք (\*), վըրձին հըրաշից ,  
Նըկարիդ առջեւ սիրտըս բորբոքի  
Իբրեւ թէ շընչէր նա շունչ թախծալից  
Տալ կուրծքս հառաջել , ցընցել իմ հոգի ,

Այդ ցաւոյ գիծեր ո՞ւստից փոխ առիր .  
Աղօստ մի պատկեր մօր մը վիշտերուն՝  
Սէրն որ շըռայէ սիրտ իւր սիրալիր .  
Ուրեմն քո միտք ՚ի դա լո՞յս հեղուն :

Գիտէիր այո՛ , թէ սիրտ մայրենի  
Եղաւ փափկութեան միշտ նախատիպար .  
Այլ ո՞քեզ ուսոյդ թէ նաեւ վիշտի  
Նոյն ինքն օրինակ քո միայն հանձար :

Ո՛հ , կինը , ուամկէն անարդ համարուած ,  
Զ'է՞ աստուածային փափկասըրտութեան  
Ըստուեր մի յ'երկիր . Եին սիրտ գըթած  
Գութ ցանեց յ'իւր սիրտ խանդաղատական :

Սիրտը մայրենի է գրլուխ գործոց  
Փափկագոյն իրաց զ'որ մատն Արարչին  
Թըրծած է բընաւ ըստեղծմանն ՚ի ծոց .  
Գորովոյ զգացմանց վառարան ջերմին ,

(\*) Պատկերահան իւսալացի , հեղինակ Մահ Հուարելի ազդու  
նկարին որ Վենետիկոյ Գեղարուեսից մուսէոնին մէջ կը  
պահուի այսօր .

Առաջ հոն մեր սիրտ սիրով ջեռանի .  
Անհընար է մեղ չը սիրել մեր մայր՝  
Եթէ իւր սիրոյ ցօղը քաղցուենի  
Հեղ մի կախեցաւ զըլուինիս ՚ի վայր .

Բայց կենդանութեան ո՛վ վեհ գօրութիւն ,  
Առ քեզ էր իմ խօսք դ'անուամբ ճարտարին ,  
Որոյ մասն յաջող եւ մըտացն աւիւն  
Ըզ' քեզ յ'իւր նըկար կապեց , երկնային .

Թէ քեզ օթեւան է ձեռք մի կըտաւ .  
Զարմանօք նային մեր աչերը հոն .  
Խօսենիս կու գայ՝ թէ կարողացաւ  
Քանդակել ըզ' քեզ կուռ մարմարիսն .

Թո՛ղ տեսակ տեսակ հըրաշալիքներ  
Բոլորեն ըզ' մեզ, բայց զուրկը ՚ի կենաց .  
Կարծես թէ զրաւէ ողիղ այդ պատկեր ,  
Քան իր մի փոքրիկ , սակայն կենազգեաց .

Հոգեւորութիւն հոգւոյն հետ փարի .  
Եթէ հակառակ չըստիպեն ազգմունք  
Գըլուխնիս սոսկմամբ դարձունել մէկզի՝  
Հոգեւորութիւն սըսափն աայ ցընցմունք .

Ըսքանչելիքներ դիտելու գնացիր ,  
Ո՞վ երիտասարդ , սիրող արուեստից ,  
Սակայն աչերուեդ ժըպիտ սիրալիր ,  
Ժըպիտ մի ծագեց դէմք շընորհալից :

Ըսէ ո՞րն , աղէ՛ , հողիդ առաւել  
Գանձք Գեղարուեստից , բընութեան գանձեր  
Կամ թէ այդ ժըպիտ կըրցին վըրդովել .  
Բա՛ւ ինձ պատասխանն , որ տայ սըրտիդ սէր :

Այսպէս թէ ժըպիտն , արտասուքն ու ցաւ ,  
Յուսահատութիւն , զարմանքն ու գորով ,  
Վըրձինք ու քանդակք բերեն զառաջեաւ .  
Տակն ու վրայ կ'ըլլանք բոլոր մեր հոգւով :

Թէ քերդողութիւն ձիրք է վեհմաց ,  
Որով սիրտ ու միտք , մանաւանդ հոգին ,  
Յուզուած , յորդորեալ եւ յափըշտակուած ,  
Նոյն կիրքն ազգելու համար բարբառին .

Թ'երաժըտութեամբ , երկնից արձագանդ ,  
Յաւէրժականէն անորոշ ձայներ  
Հոսին մերթ ընդ մերթ հեղուլ մեղ զարմանք ,  
Որով շօշափենք անհունն իսկ եթեր .

Ե նըկարչութիւն , վեհն ու ծըչպըրիտ ,  
Ե պատկերացումն այդ ամենայնի ,  
Ե պատկերացումն՝ ուր խառնեց եւ միտ  
Կատարելութեան տիպար իւր յըղի :

## ԼԵ. — ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՍԻՐՈՅ

Laisse - toi donc aimer! — Oh! l'amour, c'est la vie:  
 . . . . .  
 La beauté c'est le front, l'amour c'est la couronne.  
 Laisse - toi donc couronner.

V. HUGO

Սիրտը լեցուն է քո սիրով  
 Ու կը ծրագայ իբրեւ մի ծով ,  
 Ուր երկնից մէջ թըռչող հըրատ  
 ինկաւ, ճեղքեց ու խռովեցուց  
 իւր կոհակաց ծոցն հողմուռոյց՝  
 Մինչ ՚ի կոծել իւր շըրջապատ :

Թէ եւ հիմայ շատ վըրդոված  
 Հոգիս ազդմամբ մ'է անիմաց ,  
 Որ չ'է հաճոյք եւ ոչ ալ ցաւ ,  
 Սակայն կը զգամ թէ աւելի  
 Քաղցր եւ անոյշ վիճակ մ'ունի  
 Զ'որ ունեցած չ'էր նա բընաւ :

Մինչեւ այսօր էր անծանօթ  
 Ինձ սիրուն բոց խանդակարօտ .  
 Սիրտը ծաղիկ էր անգորով,  
 Որ պահպանած էր միշտ անվէր  
 Իւր ծոց ծոցի գըրկած թերթեր ,  
 Զ'որս հարկանել չ'էր կըրնար հով :

Բայց արեւուն ճառագայթներ  
 Ո՞ր ծաղիկները չ'են բացեր .  
 Նըշոյլ աչացդ յ'իս ճաճանչեալ

Սըրտիս կոկոնը ծըլեցուց՝  
 Դեռ ՚ի կենացս առաւօտուց  
 Մինչ նընջէին թերթք իւր ծալ ծալ ,

Նախ որ իմ աչք տեսան ըզ'քեզ  
 Վառեցաւ սիրտը բոցակէզ ,  
 Եւ իմ կամացըս հակառակ  
 Ճակատս ինկաւ կուրծքիս վըրայ ,  
 Զ'որ գարձուցիր հընոց բոցեայ  
 Հայեցուածովը քո միակ :

Ի' որովհետեւ դու իմ սըրտի  
 Բացիր կոկոնը դեռասափ,  
 Թէ չի խնամես այդ քու ծաղիկ՝  
 Պիտի տեսնես թէ իւր թերթեր  
 Մէկիկ մէկիկ են թափթռփեր՝  
 Իբըր թէ հով ցընցէր սաստիկ :

Բա՛ց այդ սըրտիդ մաքուր բաժակ,  
 Եւ բուրմունքին իւր անուշակ  
 Հաւաքէ ծուխս քաղցրազեղուն ,  
 Որ մինչ շունչիս յետին տուր առ  
 Պիտի խընկէ քեզի համար  
 Յաւելեալ միշտ անուշութիւն :

L9. — Ա Հ Օ Թ Ք

La prière est comme la ressource des ressources mêmes comme le premier mobile qui doit donner le mouvement à tout le reste, et quand tout le reste viendrait à manquer, comme la dernière planche pour sauver du naufrage l'homme pécheur,

BOURDALOUÉ

Բանանք , եղբայր , սըրտերնիս ,  
Հոն բոց մի կայ պահուըտած .  
Աղէ՛ ոլանայ թո՛ղ յ'երկինն՝  
Խունկեր վառել առ Աստուած :

Աղօթքն է բոցդ . աղօթենք  
Եւ կը լինինք խընկարկած .  
Բարի՞ք կ'ուզուի թէ օրհնէնք  
Աղօթքով տայ մեզ Աստուած :

Թէ մաքուր չ'են մեր շըրթունք՝  
Մաքրեն աղօթք գեռ չ'անցած ,  
Ինչպէս աչերն արտասուք ,  
Կըրկին նրւէրք առ Աստուած :

Ո՞հ չի մոռնանք այդ լեզուն  
Զո՞ր մեզ երկինք է տրւած .  
Ո՞վ է որ այն մահացուն  
Չըղձայ խօսիլ ընդ Աստուած :

Հըեղէն սանդուխ աղօթքին  
Կ'ընէ ոսից մերձակաց

Անմատչելի աթոռին ,  
Ուր գահանիստ է Աստուած :

Կ'ըսէք , եղբարք , սըրտերնիդ  
Թէ խորապէս է խոցուած .  
Պէտք է լինել խընդամիտ  
Աղօթելու առ Աստուած :

Բայց գերագոյն է ռեսին  
Աղօթքն ընդդէմ մեր վըշտաց .  
Չ'էք ըզգար խինդ մի ներքին  
Երբ աղօթէք առ Աստուած :

Աղօթեցէք՝ երբ զըւարթ ,  
Աղօթեցէք՝ երբ խոցուած ,  
Աղօթէ միշտ , ո՞վ դու մարդ .  
Աղօթքն է խունկ առ Աստուած :

ԼԷ. — ԳՈՐՈՎ ՍԻՐՈՒՇԽՈՅ

Que c'est le comble de ma joie  
Que l'honneur de vous adorer.

MALHERBE

Ինձ քաղցրագոյն չի կայ սփոփանք  
Բայց թէ զիտել քո կերպարանք .  
Ուր բընութեան մատը ճարտար ,  
Հըպեալ վըրձնաւ գեղանըկար ,  
Տըպաւորեց 'ի քո սըրտիդ  
Թէ դէմքդ է վարդ գեղափըթիթ :

Թէ նոր չնորհք տալու համար  
Քեզի սընգոյրն է ապիկար .  
Թէ ծիրանին իւր ամօթէն  
Առաւ ըզգեստ մի բոցեղէն  
Քո այտերուդ կարմըրութեան  
Բերելու տիպ շիթ մի նըման :

Թէ շուշանին նուրբ պարանոց  
Կը ծածկըւի խոսերուն ծոյ՝  
Երբ որ տեսնէ որ հեռուէն  
Դէպ 'ի բաժակ իւր լուսեղէն  
Մօտենալով՝ դարձնես խաւար  
Իւր պատմուման արտիանըկար :

Թէ կը բերեն անշուշտ նախանձ  
Ընդ վայելուչ երեսիդ գանձ  
Երկնարբնակ վեհ գեղանիք .

Եւ թէ մտազիւր յանձըն կ'առնուն  
Հզքեղ յ'իւրեանց վըսեմ անուն  
Արդ աշխարհիս ընտրել Աստղիկ (\*):

Թէ նաեւ Սէր , նոցա ծընունդ ,  
Աչքիդ փայլովն հոգեալնունդ  
Սըծարծանել յ'անուշիկ բոց  
Կը փափաքի սըրտի մըտօք  
Ոգիկն 'ի հուր մեծաբորբոք ,  
Պատանեկաց մանաւանդ ծոց :

Սակայն ո՞վ իմ երջանկութեան .  
Ո՞վ քաղցրութիւն նըւիրական .  
Աստղըս ո՞րքան լուսապատրոյկ  
Փայլի երկնից ճակտին վըրայ .  
Ինձ ո՞րչափ մեծ եղաւ ընծայ  
Երբ ինձ սիրոյդ լուցիր խարոյկ :

Դու կ'ըսես թէ արեւ  
Ինձ համար կը տեսնես ,  
Թէ այս մութ ըստորեւ  
Պըճնեցիր գու այսպէս՝  
Ի վայելս հըրծուանաց  
Մի միայն իմ կենաց :

Ո՞հ , ուրեմն այդ հընոց ,  
Որ վառուած բորբոքի  
Կուսականդ 'ի քո ծոց՝  
Տաքցունել իմ հոգի՝  
Կ'ամփոփէ իւր անգին .  
Զերմութիւն երկնային :

(\*) Դիցուհի գեղեցկութեան զոր հիները պաշտէին .

Այդ շուշան որ բռւսաւ  
Զիւնափայլ ըզգեստով  
Բնդ երկնից վըրանաւ  
Անուշից իւրոց ծով  
Կը գանձէ՞ ՚ի բաժկին  
Ինձ համար առանձին :

Այդ փայլուն աղամանդ,  
Զոր կազմեալ ձեւացուց  
Բընութեան սուրբ արգանդ,  
Ինձ միայն պիտի ցոյց  
Տայ իւր ջինջ նըշուլից  
Փայլակներ լուսալից :

Բայց ո՞ւստից ծըծեցիր  
Այդքան սէր լիալիր՝  
՚ի թափել յ'իմ գըլուխ  
Իբր աղբիւր յորդաբուխ,  
Որ չորս դին խայտացող  
Կը զովէ բոյմն յ'իւր ցօղ :

Մեծագանձ այդ սափոր,  
Որ նեկտար քաղցրածոր  
Յօրինէ ՚ի քո լանջ  
Աւուրց քոց ՚ի ճաճանչ՝  
Մի՛թէ այդչա՞փ գորով  
Կըրցա՞ւ յ'իւրն հիւթել ծով :

Անհընար իմ մըտաց  
Այդքան սէր յորդընթաց .  
Սէր՝ որոյ մէկ կաթիլ  
Ե կարող կըշորւիլ  
Բնդ սիրոյ մեծ վըտակ՝  
Գոլով սուրբ եւ յըստակ :

Յըստակ սէր, ցօղ անդին,  
Հեղեալ սուրբ յ'իւր ոզին  
Ո՞ւր տեղէն ջինջ այդպէս  
Անձրեւել գու կարես՝  
Բայց երկնից կապուտակ  
Ցընցուղէն անապակ :

Եւ հիմայ սէրդ աղամանդիկ,  
Զընաղագեղ ըզգայնութեան  
Հոս շիթ մի նուէր չընաշխարհիկ,  
Եւ հոն՝ վայելք ծովանըման.  
Այդ սէ՞ր հիմայ, ո՞վ խընդութիւն,  
Կաթիլ կաթիլ լըճանալով  
՚ի ծոց մաքուր իբրեւ ըզգձիւն  
Օրիորդիս քաղցրագորով,  
Այդ սէ՞ր ՚ի դուխն իմ երջանիկ  
Կը զեղանի աղբիւրաբար  
Ինչպէս կէսօրն ՚ի յասմիկ  
Ամպէն անձրեւ զուարթարար  
Կաթիլըթելով  
Կը բերէ զով :

Բայց քեզ ի՞նչպէս ցոլացունեմ  
Սըրախ վըրայ իբրեւ պատկեր  
Տըպագրըւած գորովն ՚ի վէմ .  
Ինչո՞ւ աղէ՛, ՚ի ցոյց տալ սէր,  
Զը տուաւ բնութիւն մեզ հայելի .  
Կամ թէ ինչո՞ւ, ո՞հ, չ'եմ կըրնար  
Ծըփծըփացողն այն ջերմալի,  
Որ տուք պահէ սիրտս անդադար  
Շիթ շիթ հեղուլ քեզ յանդիման,  
Որ քո սըրտէդ թափողաց պէս .  
Ռում կոմիլ որրութեան

Յողել սիրոյ այն պարահէզ  
Ի քումք հոգւոջ  
Հըրաբողբոջ :

Ո՞հ թէ եւ զայս եմ ընելու անկարող ,  
Սակայն հոգիս ՚ի ծով սիրոյդ միշտ ՚ի լող ,  
Պիտի խըմէ ալիք նորա լիուլի ,  
Երջանկութեան միակ աղբիւր տարփելի :

Նոյն եթէ այդ երկնապատուէր հըրաման  
Խնձ նըւիրէ երանութիւն անսահման ,  
Երթալ թըռչիլ ՚ի պերճ ձեղուն Գեղանեաց .  
Այն տեղ փարմանց ըլլան հրաւէրք թեւաբաց ,

Յանկուցանողք թեւապարել զ'պարանոց , —  
Որ բիւրեղեայ սիւնալի նման ըսպիտակ՝  
Վեր կը բըռնէ վայելչագեղ մի դիմակ , —  
Ուստից նըշոյլ թափի այնչափ սիրաբոց ,

Որ դարձունէ ամեն բաղձանք ՚ի մոխիլ՝  
Եթէ չ'ըլլան իղձերուն պէս սիրալիր ,  
Որ քեզ համար սընուցանէ այս իմ ծոց , —  
Բաղում անգամ կը թողում այդ բնակութիւն ,

Ամբրոսեան բոյրն եւ նըւագաց քաղցր հնչիւն ,  
Երկիր գալով վայելել շունչդ անուշակ ,  
Սըրտագրաւ լըսել քո ձայն արծաթեակ ,  
Զըքնաղութեամբդ յափըշտակիլ ակնապիշ ,  
Եւ փայփայիլ թեւերուդ մէջ , ո՛վ բամբիշ :

ԼՅ. — Ի ԴՍՏՐԻԿՆ ՈՐ ՀԱՄԲՈՒՐԷՐ

ՄԻ ՄԱՆԿԻԿ

Ըղգա՞յ ուրեմն ամեն հասակ  
Լինել համբոյրն ի՞նչ անուշակ :  
Դու այդ պագիկն որ առ մանկիկ  
Դրոշմես անխոհ զուարթածաղիկ ,  
Դիտե՞ս յորժամ ձեր վըրայէն  
Տանեակի չափ սահին Գարունք՝  
Գաղտնիք մ'ըղձեզ պիտ' արգիլեն  
Որ իրարու հըպին ըլրթունք :

Այն ատեն դուք միմեանց ՚ի տես  
Պիտի զգաք բոց մ' ՚ի ձեր երես ,  
Բնութեան զարթումն , նոր զգացման ,  
Որ տոչորէ ոլորան համայն .  
Այն ատեն երբ , բուռն թափող ,  
Յանկարծ մօտին ձեր ըլրթունքներ ,  
Համբոյրն ՚ի ձեղ պիտ' ըլլայ բով ,  
Որոյ ՚ի ծոց բորբոքի Սէր :

ԼՅ. — ՈՒՐԵՆԻՆ

L'ombre de la mort s'approcher et s'étendre.

Շատ ընկերներ տըւին մարդուն՝  
Մինչեւ 'ի մովթ գերեզման.

Սոցանէ մին է աղխրութիւն,  
Դըլուխ գըլսի անբաժան :

Ժամեր ունինք որ կեանքէն  
Զըղուածի պէս կը խորհինք .  
Մահը մեզի ցուցունեն  
Ուրախութիւն եւ հարկինք .

Ժըպիտ չորս դիս եւ իմ առջեւ  
Փոքր աւազան մ"ի ծիծաղ՝  
Ի՞նչ փոյթ թէ ձեւն է սրբափ ձեւ ,  
Որ իմ խոռվէ սիրտ խաղաղ :

Մէջը ձուկներ լըսիկ մընջիկ  
Գոյն գոյն հագուած թաւալին ,  
Լողալով չեն յուղեր ալիք ,  
Սակայն յուղեն իմ հոգին :

Եհ , զի լացող մէկ ուռենի  
Տըխուր մազերն իմ գըլսուն  
Իջուցանէ գաղտագողի՝  
Կարծես մատնէր զիս մահուն :

Խ. — ԼԵՌՆԱԵԼՔ

Թէ զըանուիս պըտըտելուդ ժամանակ  
Այն վեհաւէր բարձունքներէն մէկուն տակ ,

Որովք երկրիս մակերեւոյթ

Թըսի երկնի սպառնալ անփոյթ ,  
Մի՛ վըհատիր դըժուարութիւն տեսնելով

Զոր պիտի կրես նորս գագաթն ելնելով .  
Է նա պալատ զարմանալից

Զոր կանգնեց մատն համագոյից .  
Իւրաքանչիւր քայլ առնելուդ կը փոխես

Գեղեցիկ յարկ մի , որ լայնէ ասպարէզ  
Միտք ու աչացդ տեսութեան ,

Նոցա դիմաց ընծայելով պատկերներ  
Որոց անձառ փոփոխութիւն մոգական

Քան ըզ'վըսեմն անգամ 'ի վեր :

Ի՞նչ փոյթ է քեզ որ ականջիդ ըսուեցաւ  
Թէ մահն անսաხս սողոսկալով ոտքիդ տակ՝

Ցանդուգն անձիդ կը գնէ զաւ ,

Թէ բաւ է քայլ մի վըրիտպակ  
Ցուցունելու խը ճիրաններ ցըրտագին

Զեան հրւսի պէս զըլորաըկող թըշուառին ,  
Որ զարմացած յանկարծօրէն

Այսպէս սաստիկ զըլորելէն ,

Չունի եւ ոչ իսկ ժամանակ ինչ փոքրիկ  
Խելքը զըլուիը ժողվելով բըռնելու

Ժայռ կամ արմատ մը կենսատու .  
Քանդի մահուն խեղճն բլլալով խողովիկ

Կ'երթայ ինքզինքն ընծայելու 'ի ծործոր  
Նորա ձեռացն աղետաւոր .

Եւ երբ համիս 'ի բարձրութեանդ այդ կատար  
Պիտի լըսես երկու ձայներ հաւասար .  
Երկուքն այլ են վըսեմական .  
Նոցանէ մին է բընութեան ,  
Որ երկիրէն կը բարձրանայ դէպ յ'երկին  
Եւ զ'որ խընդիւ կը ժողովէ ծոցն էլին .  
Իսկ միւսն է ձայն օրներգութեանց  
Որ չըրթներէն հուր զըւարթնոց  
Երկոփս վրայ կը ցընցրդկի որպէս բոց ,  
Վառել սըրտերն , յերգ 'ի նըւագ առ Աստուած ,  
Զերմ ողիներն ուղղել յ'երկին ,  
Զարթուցանել նիրհող աչեր մարդկային՝  
Բարձրանալ հոն , ուր Լոյս մանշէջ բորբոքի ,  
Լուսաւորող տիեզերքի :

Որչափ ելնես՝ կ'աղօտանայ ձայն մարդկան .  
Հաճոյքներու միշտ ցանկացող մանկութեան  
Ներքեւդ հառաչք կը չիջանին .  
Եւ միշտ զըժգոհ ալեւորին ,  
( Որոյ համար աշխարհ բոլոր է փոխուած  
Մեծ դարերու յաջորդելով դար անկմանց ,  
Չ'ունին պըտուզք քաղցըր ձաշակ ,  
Չը՛ բուրեր վարդն իսկ անուշակ ,  
Խորհին սըխալ . զըրուածոց մէջ չի կայ ոճ ,  
Ամեն բանի հասեր է , վահ , մահուան կոչ , )  
Անվերջ սըրտունջք պիտի մարին  
Օգուն ստորին խաւերուն մէջ , զոր անցար՝  
Երբ տենչացիր , հեռու ժխորէն աշխարհին ,  
Խորհիլ յԱստուած բարերար :

## ԽԱ. — ՄԱՀՈՒԱՆ ՓԱՓԱՔ

Երբ աշխարհէ յուսաս ոչինչ ,  
Երբ նըկատես ամպին մէջէն  
Երկինք փայլիլ պայծառ ու ջինջ .  
Մահու փափաքն հըրե՞ս 'ի քէն :

Իմ տըխրութիւն փարատող  
Զուր փընտոեցի ես ժըպիտ .  
Թօթափեցի վըշտաց ցօղ՝  
Աչք մընացին անքըթիթ .

Ցաւերս ողբալ տենչացի ,  
Կոծովք երկնից տըրտընջալ .  
Սյլ ձայն ու շունջըս յ'իմ ծոցի  
Տեսայ բըոնի կաշկանդեալ :

Երանի՛ տամ կարապին ,  
Որ խոցին տակ գեռ չինկած՝  
Այնպէս ճըչէ տըխրապին ,  
Որ դահնին իսկ գերդէ լաց :

Էհ , ողբացող չը կա՞յ վրաս .  
Ողբն ալ , ինչպէս ամեն բան ,  
Ինձմէ լինի թո՛ղ պակաս .  
Գումար չ'ունի սիրոտ մարդկութեան :

Օշնդրով լի մի բաժակ ,  
Ճակատագի՞ր , ինծի տուր .  
Շատուց գիտեմ իւր ճաշակ ,  
Պիտի պարպեմ յըմըրուր :

Երդում կ'ընեմ ես Աստուծմով ,  
Պիտի պարպեմ մինչ 'ի մըրուր՝  
Միայն թէ , ա՛ն , մոլախինդով  
Ետեւէն ման ինձ փուժացուր :

## ԽԲ. — ԳԵՂԵՑԻԿ ԹԷ ՎԱՌՎՈՒՈՒՆ

C'est que j'ai rencontré des regards de flamme  
Semble avec mes regards ou briller ou mourir,  
Et cette âme, soeur de mon âme,  
Hélas! que j'attendais pour aimer et souffrir,  
E ILE DESCHAMPS

Ինչպէս կ'ըլձաս որ լինի  
Նա՝ որոյ խունկ ծըխեցունես ծընրադիր ,  
Որոյ համար կեանքդ այլ զոհես խընդալիր .  
— Թողլ ըլլայ շատ գեղանի :

— Գեղն է սակայն խուսափուկ .  
— Ծըխածս է խունկ , խունկն այլ չուտով կը ցընդի  
կեանքն այլ յաւէտ շըրջի եզերքն անդունդի .  
Զոր նըւիրեմ՝ ծուխ եւ շուք :

— Ուրեմն ըղձաս որ վարդին ,  
Որ շուշանին թերթերուն պէս նա փայլի ,

Որոյ աչեր եւ կերպարանք շնորհալի  
Լոքանչելեաց նըմանին :

Ես այլ կ'ըղձամ որ սըրտէն  
Կըրակ ու բոց թափի այնքան սըլացիկ ,  
Որ հուր սըրտիս ըլլայ թըրթոռն հատորիկ ,  
Նոյն իմ հոգի բոցեղէն :

## ԽԳ. — ԵՐԳ

Սէր կայ մարդը բուն կ'անէ ,  
Սէր կայ մարդը արուն կը պանէ ,  
Սէր կայ մարդը ժամ տանի .

(ԱԿՆԻ ԵՐԳԵՐ)

Երբոր ենես 'ի պատըշգամ ,  
Ես նորա տակ հառաչել գամ .  
Երբ հոն զըւարթ կը ցատկըտես ,  
Ինչ սուր ահեր խլուխն սըրտէս .  
Ով իմ արեւ  
Հոգոյս վերեւ ,  
Դու լոկ աչքիս  
Փայլուն փայլիս :

Հոգի տըւող երբ քո ձայնիկ  
Լըսեմ ճըւալ քաղցրախօսիկ ,  
Սըրտիս խորէն ողբամ սոխակ ,  
Որ զ'ինք բնութեան կարծէ խօսնակ :

Ով իմ հոգւոյս  
Գոհար եւ յոյս .  
Կանթեղ միշտ վառ  
Լուսապայծառ :

Պարտէզներուն անգիւտ ծաղիկ ,  
Մութին մէջ չո՞ղ լուսածեմիկ ,  
Տաքուն՝ ցողիկ զովացութեան  
Սըրտիս համար սիւն անկործան .  
Երկնից ժըպիտ՝  
Այդ լուսաշիթ .  
Ինձ այլ խընդում  
Աչքդ անպատում :

Ես ամեն օր մէկ յիշատակ  
Քեզմէ տարի շա՛տ անուշակ .  
Գետին ինկած մի ժապաւէն ,  
Վարդ մի կուրծքէդ, մաղ մի հովէն :  
Եւ, ո՞հ, այսօր ,  
Սիրտս ՚ի առչոր ,  
Մի սիրունակ  
Տանիմ նամակ :

### ԽԴ. — ԱՕՍԱՓԻՒՆ ՏԵՐԵՒՈՑ

Բազմաղարեան ծառի մը տակ  
Խորհիլ անցածն եւ ապագայն .  
Թոթուել մոխիրն՝ ուր յիշատակք  
Թաղեն խրեանց փայլը միայն :

Թըռած օրեր տեսնել ժըպտուն ,  
Որոց ՚ի զիրկ կարծես լողալ .  
Եւ թէ լեզի ալիքներուն  
Շըրթանցըդ թո՞ղ չը տաս հաւտալ :

Դիտել հանգէպ ջինջ հորիզոն,  
Որ կը բացուի Գեղածիծաղ՝  
Ինչպէս վարդի անոյշ կոկնն,  
Որ վաղն արեւ թօշնէ , աւա՛ղ :

Բայց, վա՛հ, սարսուռ մի սողոսիի  
Ամէն տերեւ սօսափելուն .  
Զի դու կը զգաս յոյսերդ ոսկի  
Թափիլ նըման սաղարթներուն :

ԽԵ. — ԴԱՇՆԱԿԻՆ ՎՐԱՅՈՔ

Flebile nescio quid.  
OVIDIUS

Սըւագաւոր այդ տիեզերք  
Ունի ծոցին մէջ անհուն  
Հոգի, թըրթում, կեանք ու երգ՝  
Ճիշդ իրեւ սիրտ պատանւոյն :

Իւրեանց յատուկ գըտնեն փանդիռ  
Հոն տեղ ամեն ըզգացմունք .  
Խինդ ու ծիծաղն իւր կայտիռ,  
Ցաւերն իւրեանց արտասուք :

Երբ իւրչըրտուն շըրջազգեստով կը բազմի  
Վարժ օրիորդն աթոռակին ՚ի թաւիշ .  
Երբ մատերուն գիրուկ ճիւղեր բոլորչի ,  
Ուր ադամանդք ջանավառն աստղանիշ ,  
Սրանան փայլակք՝ փըզոսկրերուն վըրայէն,  
Երկնից անգամ եղանակներ չը կորդե՞ն :

Երբ հոն մայրիկն արտասուէ մահ որդեկին ,  
Երբ փոթորիկն առիւծի պէս մըռնչէ ,  
Գորովանօք սիրտը լեցուն աղաւնին՝  
Երբ բոյն դարձող վարուժանին քով մընչէ ,  
Դաշնակն յայնժամ թըրէ զրուցել «Երկինքէն  
Մեղեղիներս յափրշտակեմ բոցեղէն :

Երբոր տեսնեմ բզ'քերդ, աղջի՛կ ,  
Նըստած համդէա դաշնակին՝  
Շուրջըս կարծեմ սէրարփիք  
Նըւագելով թըռչըտին :

Ուր էր թէ սիրտս ըլլար դաշնակ,  
Ընդ որ ամէն մէկ բաղխիւն ,  
Ջանդակին լիչպէս մուրճին տակ ,  
Ջայն տար քո բոց մատերուն :

ԽԶ. — ԴԻՌԻՆԷՍԻ ՏԱԿԱՌԻՆ

..... qu'un autre porte envoi

J. RACINE

Երբոր ժըպափ բընութիւն՝  
Տեսնելով իւր պաճուճանքները պէս պէս .  
Երբոր ոսկին ծիծաղել տայ մեծատուն ,  
Դու, աղքատիկդ, ի՞նչ կ'ընես .  
— Ուսերըս, բէ՛հ, դէպ ՚ի վեր  
Թոթուեմ անհոգ անտարբեր :

Երբ փողոցէն համնին քեզ  
Սլացող կառաց մըտացընոր դըղորդներ՝  
Ընթանալով զըւարճութեանց ՚ի պարտէզ ,

Դու, խըսիկիդ մէջ փակուեր ,  
Դու ի՞նչ կ'ըսես պատերուն .  
— Կ'աղաղակեմ. «Նանրութիւն :»

Պատուհանէդ երբ տեսնես՝  
Ճոխ բազմոցի վըրայ նըստած քով քովի  
Սիրելիներ, որք փայփային բոյակէզ ,  
Հոգիդ ի՞նչպէս խորովի :  
— Հոգիս անյոյս ինձ համար ,  
Մաղթէ գորով մըշտավառ :

Երբոր մանուկն ՚ի պարտէզ ,  
Խոտերուն մէջ վարդենեաց շուրջն ոստոստէ ,  
Դու ի՞նչ խորհիս, միտքէդ ինչե՞ր կ'անցունես  
— Թառմութենէ եւ հոտէ  
Կեանք մը շընչէ ծոցալիր  
Վաղէ՛, խընդա՛, զօրացիր :

### Խէ. — ԳԵՂԵՑԿԻՆ ՄՏԱՊԱՏԿԵՐ-

Aerea sembianza.

G. L. PATUZZI

Միտքս է գրաւած գեղեցկութեան մի վեհ պատկեր,  
Ջ'որ հիացմամբ զիտեն զմայլին իմ աչեր :  
Պատանութեան միթէ ուղե՞ղ եռանդուն,  
Գեղեցկին միշտ անձնանըւէր տարիածուն ,  
Սննիւթին ձեւ մատուցանէ շօշափելի ,  
Ինչպէս նաեւ աներեւոյթ տիեզերքի:

Թերեւս յ'եթեր ծըփան մասունք ջինջ ու նըրբին ,  
Երբորդութեան նոյն իսկ ծոցէն ընկեցիկք ,  
Որք մեր մըտաց ՚ի ձուլարան ջերմագին՝  
Սնդրիացած, ինչպէս բնկորք պըղընձիք ,  
Նետուին հանդէպ մեր ակնապիշ ականողեաց ,  
Որք խարիսխի վըրայ կարծեն արձանացած :

Բայց ո՞չ: — Իրանքդ այդ հրաշագեղ՝ որ գըծագրին  
Օգուն միջեւ. ամբիծ տըղուն այդ իրան ,  
Պատկառելի այդ կերպարանքն ալւորին ,  
Պատանեկին հասակն հանդէպ աղջըկան ,  
Եւ աղջըկանն հանդէպ աչաց պատանեկին ,  
Ո՞չ, այդ պատկերք, ո՞ճ, ո՞չ բընաւ են նիւթային :

Թարթել ական՝ դոքա ջընջին, այլք ձեւանան.  
Նոցա տեսնողքն աչերը չ'են, այլ հոգին,  
Հոգին՝ արբեալ Գեղեցկութեամբն անվախման,  
Հոգին՝ յաւէտ չըքնաղ, թէպէտ ցաւազին  
Յարձակմունքէն զգայնոց, եւ կրից շունչով խամրած,  
Հոգին միշտ դէմն ունի պատկեր մի Գերիմաց :

Հոգին տեսիլս ածէ հանդէպ ըզգայութեանց,  
Որք զօրութեան իւրեանց կարծեն յաղթանակ,  
Մեզ չըքեղ իրս ընծայելով Գերազանց՝  
Նա պարուրէ, մեր կուրութեան հանդիպակ,  
Էակ մի վեհ, Աղբիւր Գեղոյ յաւէրժընթաց,  
Զ'որ թէմբընես՝ բիւր երանի. դա է Աստուած :

## ԽԸ. — ԱՌ ԳԵՂՈՒՅԻՆ

Դու որ այդպէս արծաթ ջըրոց  
Դէմքդ առուակին դիտես 'ի ծոց,  
Գոհ եւ ուրախ ժըպտէ՛, աղջի՛կ,  
Զի կերպարանքդ է Գեղեցիկ :

Արդէն կարծես Սէրն է թառած  
Ի վերայ քո չընորհալեաց.  
Բոցազարթոյց իւր թեւերով  
Խնքն արծարծեց սրբուիդ դորով :

Այդ այտելուն դոյն վարդակայլ  
Քեզի համար չ'է, ուրիշ այլ,  
Բայց ծիրանին պատկառանաց,  
Զ'որ կը զգենու սէրն ամօլուած :

Ակնահաճոյ հեշտ հորիզոն  
Բնծայեն այդ երկու կոկոն .  
Թափէ ծիծաղդ իւրաքանչիւր  
Սիրաբորբոք փայլակներ բիւր :

Քոյդ նըմանի քընքոյշ հասակ  
Ճառագայթին՝ զ'որ արեզակ  
Կաթեցունէ 'ի գլուխ ծառի,  
Ուստից 'ի վայր բեկրեկի:

Գեղոյ մատունք հըրաշաճոյլ  
Ճիզ թափեցին 'ի քեզ անդոյլ  
Նըկարագրել 'ի քեղ երկին,  
Տալ մարմնոյդ ձեւ հըրեշտակային :

Երեք դըստերքն ոլիմբական,  
Գողմրիկ Շնորհքն աստուածազան  
Ամպերէն վար հոսեցուցին  
Իւրեանց պարզեւքն 'ի գլուխ քոյին :

Եւ հըրապոյր, այդ վեհ թըռչուն,  
Որ կախելու համար իւր բոյն  
Կ'ընտրէ մազերն ոսկեղինիկ  
Օրիորդացըն Գեղեցիկ :

Հուրիներուն ո'վ դու հոգեակ ,  
Քեզի յանձնաց իւր հըմայեակ ,  
Որ 'ի փոսիկ ծիծաղախիտ  
Ամփոփեցիր, ո՛հ, ծընօտիդ :

Բայց թէ եւ Գեղդ եւ հըլրապոյր  
Սըրաերն ընէ խորան 'ի բոյր ,  
Ուր կը պաշտեն Սէրն եւ ըզ'թեզ ,  
Մըտաւորին լոկ ըստուեր մ'ես :

### Խթ. ԶՈՒՐ ՔՆԱՐ

Լովը սուլէ տերեւներուն ծոցիկէն .  
Քարերուն ծոց առուակին ջուրք խոլսոջեն .  
Ճիւղին վըրայ ծիծեռնիկ  
Յօրինէ իւր դայլայիկ :

Երբոր մանուկն օրորոցին մէջ արթուն՝  
Սիրունակ ճիչ լըսեցունէ կակազուն .  
Եւ ամէն բոյն, երբ գայ տիւ ,  
Ունի քաղցրիկ իւր ճիւ ճիւ :

Տաճարներուն հընչեցունեն կամարներ  
Օրհներդութիւնք առ Որ ստեղծեց տիեզեր .  
Եւ ժողովուրդ հրաւիրեն  
Զանգակք իւրեանց բարձունքէն :

Եւ մարգուս սիրտն արդեւք պահէ՞ լըռութիւն .  
Մինչ ամեն բան ունի յատուկ մըրմէնջիւն .  
Ո՛հ, շատ ձայներ կը պահուին  
Ի խորա այդ մութ անդունդին :

Եւ քընարին անբաւական թևերուն  
Ի զուր թափին ամնն ձիգեր եւ բաղիկին .  
Շող մի կորզել լուսեղէն  
• • • • •

### Ծ. ՅԵՏԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Ոչ թէ, անցորդ, փառաց համար զրոշմեցի  
Խոկմունքն, հառաչքն եւ հուր սըրտիս բարախմունք,  
Զ'որս ամփոփէ այս հատորիկն 'ի ծոցի ,  
Ոչ, բարեկամ. խընդրեցի լոկ զովացմունք  
Հոգիս այլող ըզզացմանց՝  
Թօթափելով զ'այնս 'ի բաց :

Այլ ո՞ւր խընդրածս, ո՞ւր զովացումն, ո'վ պատրանք .  
Քանի աչացս անգոյն բառերն հանդիպին ,  
Որ խոստացան տալ կըրակի կերպարանք  
Պատանեկան իմ ցընորից, թըրթունմերուն իմ ներքին ,  
Տոչորի սիրտս առաւել  
Ազգու երգեր նըւագել :

Եղածն եղաւ. առադաստին երբոր հով  
Ուսուցանէ, լընու գոդեմն անհամբեր,  
Արգիլելու նաւն՝ անկարո՞ղ նոյն խոկ ծով :  
Թեւիս տակ ջերմ մըշիկ մըշիկ, յիմարներ  
Կը նընջէիք անուշակ՝  
Շոյմունքներուս նըշաւակ :

Արդ զընացէք. ահա զոչէ ովկիան.  
Զարնեն ալիք դիւրափընուր ձեր կողեր .  
Թէ քայքայիք՝ չ'ունիմ արտսուք գառնութեան  
Արդարացի նաւարեկուն ողբալ ձեր ,  
Որ ըզ'ձեզ խախտ անկայուն  
Յահճնեցիք բարկ ծովերուն :



9393  
9394  
9395

